

706

ՏՐ. ԲԱԿՈՅԱ, ԹԻՇԱԽԵՐՈՆ

ՄԱՐԴԿԱՑԻՆ ԿԱԶՄԱԿԱԾՈՒԹԻՒՆ

ԵՒ

ԲՆԱԿՆՈՍՈԼԻԹԻՒՆ

ՅՈՒՅ. ԳԱԼՈՎՐՈՅ ՄԵՋ ԱՐՓՈՓՈՒԱՅ




Ա. ԳՈՒՅՅ

Տպագր. Անգլիա՝ Թուքենան

Գառը Այի Հարուստու համեմակ Թիւ 76

1915



611
Ա-61

ՏՐ. ԹԱՐՄԱՆԴ. ՏԻՆԱԿԵԱՆ

Ա

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԽՕՍՈՒԹԻՒՆ

ԵՒ

ԲՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ

ԵՕԹԸ ԴԱՍԵՐՈՒՄ ՄԵԶ ԱՄՓՈՓՈՒԱԾ



2002

2010


Ա. ՊՈԼԻՑ
Տպագր. Սարգիս Թահնեան
Պատկ Աղի Էպուառուս ձատէսկի Թիւ. 75
1915

Ա

Սոյն պողիւոք, Գում-գարուի մեջ բացուած հի-
ւանդապահութեան գասդճացին առիւ տուած եօրը
դասախութիւններու մեկ ամփոփումն է, զոր հրա-
սարակութեան կուտամ ունկնդիրներուն յայտնած բաղ-
ձանին վրայ, անոնց դիւրութիւն մը դնձայելու համար:

10 Դեկ. 1914
Թիւա, Սաղըգ-Աղամ

Տ. Բ. ՏԻՆԱՆԵԱՆ



31.5.11. 64

Ա. ԴԱՍ

ԿՄԱԽՔ ԵՒ ՅՈԴՐԻԽԱԾՔ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍՈՒԹԻՒՆ


Կմախքի և յօդուածներու բայ խօսելէ առաջ հարկ է կազմախօսութեան և բնախօսութեան վրայ բնգանուը գաղափար մը առլ :

Կազմախօսութիւնը (Anatomie) մարդուն զանազան գործարաններուն և հիւսուածքներուն ուսումնասիրութեամբը զբազող գիտութիւնն է :

Բնահոսութիւնը (Physiologie) ան գիտութիւնն է որ կ'ու սումնասիրէ այս գործարաններուն և հիւսուածներուն յատկութիւնները ու պաշտօնները :

Աւելի լաւ հասկցնելու համար միտքերնիս , կրնանք ըսել որ կազմախօսութիւնը մեռած մարդք կ'ուսումնասիրէ . իսկ բնախօսութիւնը . ապրոյ . շեջող . խօսող եւ շարժող մարդը :

Մարդկային մարմինը կը բազկանայ չառ մը տարրական մասնիկներէ որոնք անտեսանելի են պարզ աչքին : Այս տարրական մասնիկներու իւրաքանչիւրին բջիջ (cellule) անունը կուտան : Եթէ բջիջ մը մանրագիտակով զիտենք պիտի տեսնենք որ երեք գլխաւոր մասերէ բազկացած է ան . (պատ . 1)



(պատկեր 1).— բջիջ մը

Թաղանթը (membrane) բջիջին արտաքին մասն է , որ քառակի

մը կամ պարկի մը պէս կը պատէ կէս հեղուկ մարմին մը (նախանիւր—protoplasm) և որուն մէջտեղը կը գտնուի աւելի կարծր մարմին մը, կորիզ (noyau) անուանեալ:

Մարմնոյն ամէն կողմ գտնուած բջիջների իրարու չեն նմանիր: Երբեմն իրենց մէջ առածգական և պրկուող մարմիններ յառաջ կուգան և կը կազմին մեր մկանային բջիջները, երբեմն ալ իրենց մէջ կ'ամերուին կարծր, կրային բաշդրութիւններ և ոսկրային բջիջի կը փոխուին, երբեմն ալ այս բջիջները երկարաձգումներ կ'արտադրեն որոնք կ'երթան կը միանան ուրիշ բջիջի մը երկարածգումներուն, և կը կազմն զղային բջիջները եւն:


Այս բջիջներէն շատեր քով քովի գալով և մասնաւոր կերպով մը իրարու միանալով կը կազմն հիւսուածք մը (tissu): Այսպէս, օրինակի համար կան՝ մկանային, ոսկրային, զղային հիւսուածներ: Հիւսուածքներն ալ իրարու հետ մասնաւոր կերպով մը միանալով կը կազմն մեր գործարանները (organes) օրինակ՝ ոսկոր իը, մկան մը եւն: Գործարաններու ամբողջութիւնն ալ մեր ամբողջ մարմինը կը կազմէ:

Կ Մ Ա Խ Ք

Մարդու ոսկորներուն ամբողջութեան կմախք կ'ըսուի: Ոսկորները՝ ճերմակ, կարծր, զիմացկուն գործարաններ են, որոնք երկու գլխաւոր պաշտօններ ունին. 1) նախ իր յենակէտ կը ծառայեն մեր միւս գործարաններուն (եթէ կը մախքը չըլլար մարդս մասկոյտ մը պիտի ըլլար առանց որոշ ձեւի) և 2) մեր ներքին գործարանները վիրաւորիչ հարածներէ զերծ պաշտու կը նպաստեն: Այսպէս մեր թոքերը, սիրաը, աչքերը ելն ոսկրային պատեաններու մէջ զետեղուած են և մինչեւ մէկ աստիճան պահպանուած են արտաքին ազդեցութիւններու դէմ:

Ոսկորները երկու տեսակ են, երկայն և սափակ: Եթէ ո և է ոսկոր մը իր լայնութեանը երկուքի բաժ-

նենք պիտի տեսնանք որ (Պատկեր 2) ան կը բազկանայ կարծր մասէ մը, որ ոսկրամիզ (périoste) կոչուած թաղանթով մը պատուած է: Այս ոսկրամիզն է որ ոսկորը կը մնուցանէ և կոտրած ոսկորի մը բաժնուած մասերը իրարու միացնելու:



(Պատկեր 2).— Երկայն ոսկորի մը կտրուածքը

Համար պէտք եղած նիւթերը կը մատակարարէ: Ոսկորին մէջտեղը խողովակածե ծակ մը կայ որ լեցուած է կակուզ մարմինով մը՝ ծուծ (moelle) անուանեալ:

Երկայն ոսկորներուն ծուծը գեղնօրակ է, իսկ սափակ ոսկորներունը, կարմիր:

Ոսկորները, քիմիական տեսակէտով, երկու տեսակ նիւթով յինուած են, մին՝ գործարաննաւոր (ոսկրին) որ ոսկորներուն կակուզութիւն առւող նիւթն է: Իսկ միւսը հանքային, կրային նիւթ մէ՝ որ ոսկորին կարծր մասը կը կազմէ: Քանի մարդս յառաջանայ իւր սարիքին մէջ այնքան ալ կրային մասը համեմատաբար կը շատնայ ոսկորներուն մէջ, մասնուկներուն մօտ ոսկորինը աւելի շատ կը գտնուի և այդ պատճառաւ է որ անոնց ոսկորները գիւրաւ չեն կոտրիր:

Կմախքը ուսումնականիրերու համար Յ մասերու կրնանք քամնել, գլուխ, իրան և անդամներ (վերին և ստորին):

Գ Լ Ո Խ Խ

Գլուխը երկու մասերէ կը բազկանայ, գանկ և դեմք:

ԳԱԼԵԿԸ սր գլխուն վերի մասն է . հաւկթաձև տուփի մը
կը նմանի և կը պարունակէ ու զեղը . քանիկը 8 տափակ ոս-
կորներէ կազմուած է . բրբ համեստալներն են՝
ծախոտի բայրու Ծառ և այլն

Հազար սպար (frontal) մէկ հատ ,
Կողմնական սովորելիք (pariéral) երկու հատ , որ ճակառութիւն ետք է կատարել :

Քունիքի ոսկերները (temporal) երկու հատ, որ ականջներ գրամի ոսկերներն են:

Ծոծրակի սկզբը (occipital) մէկ հատ, որուն տակի մասին վրայ ծակ մը կայ, ուրկէ գանկը կը հաղորդակցի ողնութիւնի ջրանցքին Տես:

Սեպոսկրի (sphénoïde) թիւ համար՝

Սաղոսկըն (éthmoïde) մէկ հատ : Առաջիքին երկու ոսկորները զանկի առ փլատակի կողմէն են սպառել :

Դէմքը զիսուն առջեփ և տակի մասն է . 14 ոսկորներէ
կը բաղկանայ , որոնց զիսուորներն են .

Սուրին ծեօփի սկկրն (Maxillaire inférieure) պայտի ձևով
սոկոր մըն է որուն բացուածքը դէպի հափ դարձած է և ու-
րուն երկու ծայրերը դէպի վեր երկարելով կ'երթան կը յօ-
գաւորուին քռշնքի սոկորներուն հետ, այս յօդաւորժան
շնորհիւ է որ մեր ծնօար վերէն վար և վարէն վեր կը շար-
ժի ծամած ատենիս: Այս սոկորին վրայ հաստատուած են
վարի ակաները:

Վերին ծնօթի ուկորները (Maxillaire supérieure) երկու
հատ են . ասոնց վրայ կը հասանառին միև մեր է

Քիմքի ուկորները (palatins) տափակ և բարակ երկու սակորներ են, որոնք իրարու միանալով, վերին ծնօաներուն հետ բերնին քիմքը կը ձեւացնեն:

Այսային ոսկորները (malaires) երկու համ են և այտերը կը ձեւացնեն :

Քրոսկրերն (os propres du nez) երկու պղափկ ոսկորներ
են որ մեր քթին էն վերի մասը կը հասնին.

Գանկի և երեսի սոկորները երթեք չարժելու պայմանաւ իրաբու միացած են. Միմիշյան վարի ծնօսն է ը կը չարժի քունքի սոկորներուն պար:


۱۰۷

Իրանը մեր կմախքին այն մտան է որ գլուխին տակը կը գտնուի և որուն վրայ կուգան հաստատուիլ մեր վերին և ստորին անդամները :

Իրանի երկու մասէ կրտսղկանաց . որպէս են . ողնայարի սիւնը և լանջաց վանդակը :

Աղանձարի սինթը (Colonne vértebrale) 33 փոքրիկ ու կորներէ կազմուած է որոնց իւրաքանչիւրը . (ողնոսկը , vértebre) կեդրանական ծակ մը ունի . աղնոսկրերուն ծակերը իրարու վրայ գալով . ողնայարի սինթին մէջտեղը վերէն լար ջրանցք մը կր ձեւացնեն , ուրաեղ զետեղուած է ողնու-

Կողմնակը



Ճակատանկ


ՃՈՃՐԱԿՈՒՅՐ

Վերին ծնու

(պատ. 3).— գանկ

զեզը : Այս ՅԵ ողնոսկրերէն 7 հատը, որ գանկին անմիջապէս տակր կը գտնուին . մեր պարանոցը կը կազմին , և պարանոցային ողնոսկրեր կ'անուանուին . (v. cervicales) առնց կը յաջորդեն 12 թիկնային ողնոսկրեր (v. dorsali s.) . որոնց տակր կը գտնուի 5 միջնային ողնոսկրեր (v. lombaires) 5 սրբանալին ողնոսկրեր (v. sacrées) և վերջապէս 4 կամ 5 տափակալին ողնոսկրեր (v. coccygiennes) :

Սրբանային ողնոսկրերը իրարու միացած են և կը կազմեն մէկ սոկոր մը (սրբան—sacrum)։ տանայիններն ալ իրարու միացած են, և կը կազմն մէկ սոկոր մը։



Ողնայարի սիւնը ուղիղ սիւն մը չէ՝ կռնակի մասը գէպի ետի ցցոււած է, մէջքի մասը՝ գէպ յառաջ, իսկ սրբանային մասը, գարձեալ գէպի ետև։ Այս կորութիւնները անոր առկունութիւնը աւելցնելու կը ծառայեն։

ԷԱՆՁԱՅՑ ՎԱՆԴԱԿ

Թիկնային 12 ողնոսկրերուն աջ և ձախ կողմերը կու գան հասաւասուիլ մեր 12 զոյգ կողերը (côtes) որոնք իրենց առջևի կողմէն կը միանան կուրծքը կազմող տափակ ոսկրին (Sternum—կրծոսկր)։ Այս 12 զոյգ կողերէն 7 զոյգերը զատ զատ և ուղղակի կը միանան կրծոսկրին, իսկ միւս 5 զոյգերը անուղղակիօրէն կը միանան նոյն ոսկրին։ այս 5 զոյգերէն վերջին երկու զոյգերը երրէք չեն միանար անոր, այս պատճառաւ ծփուն կողեր (côtes flottantes) կը կոչուին։ Կողերը այնպէս մը յօդաւորուած են կրծոսկրին և ողնասիւնին հետ, որ գէպի վեր բարձրացած ատենուին, միանգամայն աջ ու ձախ կողերը իրարմէ կը հեռանան ու այսկերպով լանջաց վանդակին ծաւալը կը մեծցնեն։ Փոխադարձարար, կողերը վար իննելով, միանգամայն իրարու կը մօտենան ու լանջաց վանդակին ծաւալը կը պղտիկցնեն։ այս կերպ յօդաւորման օգտակարութիւնը չնշուական գործարանը ուսումնասիրած ատենուիս պիտի տեսնենք։

ՎԵՐԻՆ ԱՆԴԱՄՆԵՐ

Վերին անդամներէն իւրաքանչիւրը 4 մասէ կազմուած է։

1.— Ռուս (épaule) երկու ոսկրներէ բազկացած է, Անտակ (clavicle) և ուսոսկր (omoplate)։ Անդակը կլոր ու երկայն ոսկոր մէ, որ մէկ ծայրով յօդաւորուած է կրծոսկրին հետ և կը գտնուի լանջաց վանդակի վերի և առջևի կողմը։ Ուսոսկրը ուսին ետևի մասը կը կազմէ և տափակ, եռանկիւնածե ոսկոր մէ։

2.— Բազուկը (bras) մէկ ոսկրէ կազմուած է։ Բազկոսկրը (Humérus) զլանածեւ երկայն ոսկոր մըն է։

3.— Նախաբազուկը (Avant-bras) երկու զուգահեռա


— 12 —

կան սոկորներէ կողմուած է : Ծղկոսկր (cubitus) սերսի կողմը գտնուածին անունն է . հաճանչոսկր (radius) զուրսի կողմը սոկորն է .

4.— Զենքը (main) երեք մասերէ կր բազկանայ .

Ա) Դաստակը (carpe) 7 մասը սոկորներէ կաղմուած է .

Բ) Ափը (métacarpe) իրարու զուգահեռական 5 երկար



(Պատ. 5).— Շարժուն յօդուած մը կազմող սոկորներուն,
կոճիներուն և պինովիտկան քսակին իրարու հանդէպ ունեցած դիրքը

սոկորներէ կաղմուած է , որոնց իւրաքանչիւրին ծայրու կը հաստատուի մեր մասներու , ատանցմէ 4ր անշարժ է , իսկ հինգ գերորդը . որ սթամատին կը համապատասխանէ , շարժուն է :

Գ) Մատիերէն (doigts) իւրաքանչիւրը Յ փոքրիկ սոկորներէ կաղմուած է , կոն (phalange) անուանեալ , թթամատը երկու կոճ ունի միայն :

ՍՏՈՐԻՆ Ա. ԴԱ. Ա. Մ. Ե. Բ

Ասոնց ալ իւրաքանչիւրը 4 մասերէ կաղմուած է .

1.— Ազորը . (Hanche) ազդոսկր (os iliaque) կոչուած տափակ սոկորէ մը կաղմուած է , որ ետեւի կողմէն սրբանի սոկորին հետ յօդուորուած է իսկ առջեփ կողմէն կը միանայ հակառակ կողմի սոկորին հետ : Ազգը կաղմող աչ ու ձախ սոկորներու մէջեղ զանուած միջոցին կոնք (bassin) կ'ըսուի :

2.— Բարձը (cuisse) մէկ երկոր և զլանաձե սոկորէ մը կաղմուած է , բարձոսկր (fémur) անուանեալ :

3.— Սրմելիքը (jambe) իւրարու զուգահեռական երկու երկոր սոկորներէ կաղմուած է . ներքին սոկորին անունն է խոչակ (tibia) , իսկ արաւոքինինը՝ ոլով (péroné) : Խոչակին երարձոսկրին իրարու հետ յօդուած ահզը ծունկ կը կոչուի . որուն առջեփ կողմը ծնկոսկր (rotule) կոչուած գնդաձեւ սոկոր մը կայ :

4.— Ոսքն (pied) ալ Յ մասերէ կողմուած է .

Ա) Աւլին (tarso) 7 փոքրիկ սոկորներէ բազկացած է .

Բ) Կարը (métatarsé) 5 երկոր և իրարու զուգահեռական սոկորներէ կողմուած է . որոնց իւրաքանչիւրին ծայրը կը հաստատուին մասները .

Գ) Մատիերէն (orteils) իւրաքանչիւրը Յական սոկորէ կաղմուած է , բացի բժանմանէ , որ երկու սոկոր ունի միայն . այս սոկորներուն ալ , ձեռքի մատուերուն սոկորներուն ալէս . կոն անունը կուտան :

Յ Յ ՈՒ Ւ Ա Ծ Ք

Ասկորներու իրարու միացած տեղին յօդուած կ'ըսուի . Յօդուածները 2 ահամկ են , անօաթ և առժուն :

Անշարժ յօդուածներու իրը օրինակ կրնանք տալ գանկի սոկորներու յօդուածները երեք տեսակ են :

Յ ա ր ժ ո ւ ն յ ա ձ ն ե ր ը ե ր ե ք տ ե ս ա կ ի ե ն .

Ա) Եղանակաձեւ յարժուածներու բոյլ տառող յօդուածները , օրինակ՝ ուոյի յօդուածները :

Բ) Անկինաձեւ յարժուածներու միեր մրտոն թօյլատոոլ յօդուածները , օրինակ՝ նախարազկին բազուկին հետ ունեցած յօդուածները :

Գ) Ասիամ մը մրտու թօյլատոոլ յօդուածները , ինչպէս ոզնոսկրերու իրարու հետ ունեցած յօդուածները , դաստակին և ուոյի սոկորներու յօդուածները . երեւ .

ՇԱՐԺՈՒՆ ՅՌԴՈՒԱԾՆԵՐՈՒ ԿԱԶՄԱԽՕՍՈՒԹԻՒՆԸ

Ոսկորներու այն մասերը որոնք իրարու հետ կը յօգա-
ւորուին, կաճիկային խաւով մը ծածկուած էն: Դէմ դիմաց
գանուող երկու կոճիկային խաւերու մէջտեղը քսակի ձեւով
թաղանթ մը կայ, որ իր մէջ սինօվի կոշուած տեսակ մը
հեղուկ կ'արտադրէ: Այս հեղուկը երկու կոճիկներուն իրա-
րու վրայ ըրած շարժումները դիւրացնելու կը ծառայէ:

Ցօդուածը կազմող երկու ոսկորներու վրայ (պատ. 5)
կարգ մը լարեր ալ ձգուած են, որոնք ոսկորներուն փակե-
լով զանոնք լաւ մը իրարու կը կազեն և թող չեն տար որ
իրարմէ հեռանան: այս լարերը յօդուածին կապերն (liga-
ments) են:

Բ. ԴԱՍ

ՄԿԱՆԱՅԻՆ ԴՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՇԱՐԺՈՒՄ

ԲՆԴՀԱՆՈՒՐ ԿԱԶՄԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Մկանները այն գործարաններն են որ ոսկորները շարժե-
լու կը ծառայեն: Մկանները կազմուած են կարմիր ու կա-
կուղ մասէ մը (բուն մկանն է աս), որուն ծայրերը ոսկոր-
ներու կը փակին ճերմակ լարերու (tendon) միջոցաւ:

Երկու տեսակ մկաններ կան մեր մարմնոյն մէջ. բջուր բ-
մկաններ (muscles striées) և հարթ մկաններ (m. lisses):
Բջուրը մկանները մեր կամքին աղդեցութեամբ կը գործէն.
իսկ հարթ մկանները կամքէն անկախ պատճառներով կը գոր-
ծէն: Մանգամները շարժող մկանները բժաւոր են և մեր
ներքին գործարաններուն մէջ զանուած մկանները, հարթ
մկաններ են: Սիրտը բժաւոր մկան մէէ թէւ, սուկայն,
բացառութիւն լրացլով, մեր կամքին աղդեցութեան տակ
չի գանուիր:

Եթէ բժաւոր մսի մը վրայէն ասեղի մը ծայրով շատ
պղափկ կտոր մը վերցնենք ու մանրադիտակով քննենք պիտի
տեսնենք որ այդ կտորը մազէն աւելի նուրբ և երկար շատ
մը թելերէ կազմուած է: Աւելի ուշադրութեամբ քննելով
պիտի տեսնենք որ այդ նուրբ թելերն ալ իրարու վրայ կար-
գաւ գեաեղուած ներմակ ու սեւ սկաւառակներէ (disque
sombre et disque clair) բազկացած են (պատ. 4):

Բժաւոր մկան



Հարթ մկան



(Պատ. 6).— Մկաններ

ԲՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Մկանները մեր ջղային գրութեան աղդեցութեամբ կը
շարժին: Այսպէս երբ կենդանիի մը ոտքին ջիղը կարենք,
այլևս կենդանին անկարող կ'ըլլայ իւր ոտքը շարժելու:

Մկանները երեք յատկութիւն ունին .

Ա. — Առաջինը առաձգականութիւնն է որու չնորհիւ մկանները կ'երկարին , եթէ երկու ծալքերէն քաշենք , և իրենց նախկին վիճակը կը ստանան , եթէ թող տանք :

Բ. — Մկանները ջզային դրութեան ազդեցութեամբ և կամ ելեքտրական հոսանքի մը ազդեցութեամբ կը պրկուին , ոլոյնքն կը կարձնան և կ'ուսին , բայց ծաւալնին նոյնը կը մնայ : Այս այ մկաններու երկրորդ յատկութիւնն է որուն կծկում (contraction) կ'ըսուի :

Գ. — Մկաններու երրորդ յատկութիւնն է միշտ ժիշ մը պրկուած վիճակի մէջ մնալ (tonici è) :

Գլխական մկանները

400է առ ելի մկաններ կան մեր մարմեոյն մէջ , բայց մենք առանցմէ զիթուաւրները միայն պիտի ուսումնասիրենք չորս գասակաշղթի վերածելով զանոնք :

Ա. — Երեսի ՄԿԱՆՆԵՐԸ

Երգանակաձեւ շուրբներու (orbiculaire des lèvres) ,

Երջանակաձեւ կոպերու (orbiculaire de paupières) . առաջինը բերնին և աչքերուն չուրջը հաստատուած չըջանակաձեւ մկաններ են :

Փունքի մկանը (temporal) մէկ ծայրով զանկին ոսկորին և միւս ծայրով վարի ծնօարին կը փակի ու ծնօար վեր հանելու բերանը գոցելու . կը ծառայէ :

Տամող (masséter) մկանը մէկ ծայրով այտի ոսկորներուն և միւս ծայրով վարի ծնօարին փակելով , քունքի մկանին պէս , քերանը գոցելու կը ծառայէ :

Ուրիշ կարգ մը մկաններ կան . որք մէկ ծայրով կը հաստատուին վարի ծնօարին վրայ և միւս ծայրով կ'երթան և փակին կրծուկրին ու պրկուած տանենին ծնօար գէպի վար կը քաշեն :

Առանցմէ զատ կարգ մը մկաններ այ կան որ մէկ ծայրով գէմքի սկսուելու . և միւս ծայրով գէմքի մորթին փակելով , պրկուած տանենին գէմքին մորթը զանազան կող-

մեր կը քաշեն ու անոր ծամածռութիւններ կուտան : Անոնց չնորհիւ է որ մեր գէմքը կ'արտայայտէ բարկութիւն , ուրախութիւն , ախրութիւն են :

Բ. — Շնչառութեան ՄԿԱՆՆԵՐԸ

Ասոնք երկու կարգի կարելի է վերածել իրենց պաշտօնակերուն տեսակէտով , ներեցող մկաններ (m. inspirateurs , և արտանջող մկաններ (m. expirateurs) :

Ներեցող մկաններուն գլխաւորներն են .

Սիամիթեանները (scalènes) որոնք մէկ ծայրով պարանոցի ողնոսկերուն կը փակին և միւս ծայրով կուգան կը միանան մեր ամէնէն վերի կողերուն :


Կրծա-լինային (stérno-mastoïdiens) մկանները որ մէկ ծայրով կրծոսկրին և միւս ծայրով քունքի ոսկորին կը միանան ու պրկուելով . սկալինեաններուն պէս , կողերը և կրծոսկրը վեր կը քաշեն և լանջաց վանդակին ծաւալը կը մեծցնեն :

Սոնձանին (diaphragme) մկանային թաղանթ մ'է , որ լանջաց վանդակին տակը հաստատուած է և զայն կը բաժնէ որով վայնէն : Գողաձեւ մկան մ'է այս , որուն այտուցաւոր մասը գէպի լանջաց վանդակին կողմը կը գտնուի : Ստոծանին պրկուելով՝ հորիզոնական ըլլալ կը ձգտի և լանջաց վանդակին ծաւալը կը մեծցնէ վարի կողմէն :

Արտանջող մկաններէն կարեւորները հետեւեալներն են .

Նախաեռլիմեան մեծ ուղիղ (grand droit antérieur) կը կոչուին երկու զօրաւոր մկաններ որք մէկ ծայրով կողերուն և կրծոսկրին վարի մասերուն վրայ կը փակին և միւս ծայրով կ'երթան զիստոսկրին կը միանան : Ասոնք պրկուելով կրծոսկրը և կողերը վար կը քաշեն ու լանջաց վանդակը կը պղտիկցնեն :

Ուրվային մկանները (muscles de la paroi abdominale) իրարու վրայ փռուած երեք տափակ մկանային խաւերէ բաղկացած են , և կողերը գէպի վար կը քաշեն պրկուած տանենին :



Դ. ԿՄԱԽՔԸ ԿԱՆԳՈՒՆ ՊԱՀԵԼՈՒ ՆԱԲԱՑՈՂ ՄԿԱՆՆԵՐ
Ասոնց գլխաւորներն են.

Սրբանամիջալին մասկոյթը (masse sacro-lombaire) որ
ողնասիւնին երկու կողմերը կը գտնուի (մասվաճառին ֆիլերօ
կոչած միտն է այս) և ողնասիւնը կանգուն վիճակի մէջ
կը պահէ միշտ կէս մը պրկուած միալով:

Զիստի մկանները (grand fessiers) որ իրանը կանգուն կը
պահեն վարի անդամներուն վրայ, զիստին ետեւի կողմը,
հակափորին վրայ կը գտնուին և շատ զօրաւոր են: Զորքուա-
նիներու մօտ, այս մկանները շատ տեսար են որովհետեւ ա-
նոնք պէտք չ'ունին, մարզուն պէս, իրենց իրանը ուղղա-
հայեաց գիրքի մէջ պահելու:

Երկուորեակ (jumeaux) ըսուած մկանները մեր սրունքի
մկաններն են որք հաստատուն լարով մը (Աբրիլեսն լար-
tendon d'Achille) կուդան կրունկի ոսկորին կը փակին և
կարդիեն որ ծունկը գէպի առաջ ինայ:

Դ. ՎԵՐԻՆ ԱՆԳԱՄԵՐԸ ՇԱԲԺՈՂ ՄԿԱՆՆԵՐ

Ասոնց էն կարեւորներն են.

Պիսերը (biceps) որ բազուկին առջեի կողմը կը գտնուի
և նախաբազուկը բազուկին վրայ ծալլելու կը ծառայէ.

Թռիսերը (triceps) բազուկին ետեւի կողմն է և նախա-
բազուկը տարածելու կը ծառայէ:

Մատները ծալլող մկանները (fléchisseur des doigts) նա-
խաբազկին առջեի կողմը կը գտնուին և պրկուելով մատները
կը ծալլեն.

Մատները անշածողները (extenseur des doigts) նախաբազ-
կին ետեւի կողմը կը գտնուին և մատները տարածելու կը
ծառայէ:

Ասոնցմէ զատ օղակաձև մկաններ ալ կան մեր մարսո-
ղական խողովակին վարի ծայրը և միջապարկին բերանը, ո-
րոնց չնորհիւ է որ մեր մէզը կամ կղկղանքը մինչև աստիճան
մը կրնանք պահել:

Դ. ԴԱՍ

ԶՂԱՅԻՆ ԴՐՈՒԹԻՒՆ

Երկու տեսակ ջղային դրութիւն կայ. մին սնանումի
պաշտօններուն կը հրամացէ, այսինքն կամքէ անկախ եղող
չարժումներուն կը ալիրապետէ և կ'անուանուի կծկալին զղա-
յին դրութիւն (système grand sympathique), իսկ միւսը, կամ-
քին աղգեցութեամբ յառաջ եկած շարժումները կ'արտադրէ
և կը կոչուի զանկողնայարային դրութիւն (s. cérébro-spinal):
ԿԾԿԱՅԻՆ ԴՐՈՒԹԻՒՆ. —


Կծկային դրութիւնը բազկացած է կարգ մը կծիկներէ
(ganglions) որոնց իւրաքանչիւրը ջղային բջիջներու կոյտէ մը
կազմուած է: Ասոնք շարուած են ողնասիւնին երկու կող-
մերը: Կծիկներէն կը մեկնին կարգ մը լարեր (զիդ) որք ջղա-
յին բջիջներու երկարաձգումներէն կազմուած են և կ'երթան
կը վերջանան կամ ուրիշ կծիկի մը վրայ և կամ իրենց տիրա-
պետութեան տակ գտնուող գործարաններուն վրայ (ստա-
մոքսին, աղիքներուն վրայ ելն): Ասոնցմէ զատ մարմնոյն
զանազան կողմերն ալ կծիկներ կան ցանցնուած. ինչպէս մեր
սրտին, թռքերուն և այլ գործարաններու մէջ:

Կծկային դրութեան չնորհիւ է որ մեր սիրար կանոնաւոր
կերպով կը կծկուի, մեր ստամոքսը կը պրկուի, մեր աղիք-
ները կը գործեն, մեր գեղձերը հիւթ կ'արտադրեն, ևն. .


ԳԱՆԿՈՂՆԱՑԱՐԱՅԻՆ ԴՐՈՒԹԻՒՆ

Գանկողնայարային դրութեան մէջ կայ կեդրոնական մաս
մը, գանկի և ողնասիւնի պարապութեանց մէջ ամփոփուած,
ուրկէ ծագում առնող հրամանները մեր մկաններուն կը հաւ-
զորդուին մատնաւոր լարերու միջոցաւ, որք զիդ կ'անուանուին:

Կեդրոնական մասն ալ կը ստորաբաժնուի սապէս.



ՈՂՆՈՒԿԱՆԴ. — Ասիկա գլանաձեւ երկար մարմին մէջ, որ աղնասիւնին ջրանցքին մէջ կը գտնուի և կ'երկարի ծոծրակի ոսկորին ծակէն մինչև երկրորդ միջաց ողնուկը. հոն ողնուղեղը կը բաժնուի կարդ մը ջիղերու, որոնց ամբողջութեանը ձիու պոչ (queue de chaval) անունը կուտան:



(Պատ. 7). ողնուղեղի հատուածը

Եթէ ողնուղեղը, իր լայնքին, երկուքի բաժնենք, պիտի տեսնք որ երկու նիւթերէ բաղկացած է (պատ. 7): Մէջտեղը կը գտնուի գորշագոյն նիւթ մը, որ ամէն կողմէն, շրջապատուած է սպիտակագոյն նիւթով մը:

Գորշագոյն նիւթը (substance grise) քրանսերէն Ա գիրին կը նմանի ու եղջիւր (cortex) կոչուած չորս ծայրեր ունի, եղջիւրներէն երկուքը առջեւի և երկուքը ետեւի կողմը կը

դանուին: Գորշագոյն նիւթը բաղկացած է անթիւ, անհամար ջղային բջիջներէ, որոնց երկարաձգումները գորշագոյն նիւթէն դուրս ելելով մազերու խուրձի մը պէս ողնուղեղին շարջը սփառուած են և կը ձեւացնեն սպիտակագոյն նիւթը (substance blanche):


Եղջիւրներէն կը ծնին ջղային բջիջներու երկարաձգումներէ կազմուած խուրձեր, որոնց արմա (racine) անունը կուտան, Արմատներն ալ, Եղջիւրներուն պէս, աչ ու ձախ, երկու զոյլ են: Առջեւի և ետեւի արմատները, ողնուղեղէն դուրս ելելէ յետոյ, իրարու կը միանան և կը կազմեն ջիղ մը:

Ողնուղեղի հրամանները առջեւի արմատներուն միջացաւ կը հաղորդուին մեր զանազան մկաններուն. իսկ մեր զգայուն գործարաններէն եկած զգացումները ետեւի արմատներէն անցնելով ողնուղեղ կ'երթան: Աւելի պարզ խօսելու համար, կրնանք ըսել որ, առջեւի արմատներով՝ շարժուամը կը հրամայենք, իսկ ետեւի արմատներով՝ կը զգանք:

Երկու արմատներուն միացումէն կազմուած ջիղերը բնականաբար խառն են, այսինքն իրենց մէջ կը պարունակեն թէ՛ շարժուամ և թէ՛ զգացում փոխաղբորդ ճամբաներ:

Ողնուղեղէն ծագում կ'առնեն 31 զոյլ խառն ջիղեր, որոնք մարմնոյն զանազան կողմերը ուղղուելով կը բաժնուին և կը ձիւղաւորուին (պատ. 8): Այս ձիւղաւորումներուն մէկ մասը կ'երթայ, կը վերջանայ մկաններու մէջ և անոնց շարժուամը կը հրամայէ. իսկ միւս մասը կը վերջանայ մեր զգայարաններուն մէջ և զգացումները հաւաքելու կը ծառայէ:


Ջղային կեդրոններու պատեանները (méninges). — Ողնուղեղը, ինչպէս նաեւ զանկուղեղը, շրջապատուած է կարդ մը պատեաններով (méninges). որոնք ջղային կեդրոններուն և անոնց ոսկրային ամաններուն միջեւ հաստատուած են (պատ. 9): Այս պատեանները թուով երեք հատ են: Սոսնցմէ միջինին և ներքինին միջեւ պարապւթիւն մը կայ



(Պատ. 8).— ջղացին գրութիւն

որ զանկողնարային նեղուկ (liquide céphalo rachidien) կոչուած ջուրով լեցուած է : Այս հեղուկը, օրուն մէջ կը լողան մեր ջղացին գրութեան կեդրոնական մասերը, մնձ դեր կը կատարէ գանկուղեղի և ողնուղեղի պաշտպանութեան մէջ, զերծ պահելով զանոնք՝ ոսկրային պատեանին զարնուելէ և վիրաւորուելէ :

Բնախօսուրփին .— Ողնուղեղը անդրադարձային (réflexe) երեւոյթներու ջղային կեդրոնն է : Անդրադարձային կը սուին բոլոր այն շարժումները որք մեքենականորէն տեղի կ'ունենան և ուր՝ կամքը ո և է մասնակցութիւն չունի : Այսպէս օրինակի համար, միտքերնիդ ուրիշ բանով մը զբաղած առեն, եթէ ձեր բարեկամներէն մին անզգուշութեամբ ձեր ձեռքին դպցնէ իր ծխած սիկառէթին վառած ծայրը, առանց մտածելու, անմիջապէս կը քաշէք ձեռքերնիդ : Ձեր այս



(Պատ. 9).— Ողնուղեղի պատեանները

շարժումը՝ անդրադարձային երեւոյթ մ'է : Այսումի զգացումը ձեր խառն ջիղերուն և անոր ետեւի արմատներուն միջոցաւ կը հասնի ողնուղեղի գորշագոյն նիւթին մէջ գտնուող քջիշներուն, օրոնք, այդ զգացումը անմիջապէս շարժման կը փոխին և առջեւի արմատներուն ու խառն ջիղերուն միջոցաւ, կը հաղորդեն զայն՝ ձեռքը ետ քաշող մկաններուն :

Աղնուղեղը անդրադարձային երեւոյթներու կեղբոնքը բլալէ զատ ուրիշ կարեւոր պաշտօն մ'ոլ ունի : Ան իր միջնորդ կր ծառայէ ողնուղեղին և մարմնոյն միջեւ : Ուրիշ խօսքով, ուղեղը, ողնուղեղին և անոր ջիղերուն միջոցաւ կուտայ իր հրամանները (շարժում) և կ'ստանայ իր տեղեւ կութիւնները (զգացում) :

ՈՒՂԵՂԸ

Ուղեղը գանկին տուփին մէջ զետեղուած կակուղ մարմին մ'է, որ կէտէն կտրուած հաւկիթի մը ձեւն ունի : Ուղեղին կլոր մասը դէպի վեր դարցած է, իսկ տափակ մասը դէպի վար : Կլոր մասը ճեղքով մը երկու կիսագունդերու (hémisphères) բաժնուած է, Ուղեղին մակերեւոյթը ծածկուած է, չատ մը խորտ ու բորտութիւններով որոնք աղեաց դալարներու կր նմանին և գալար կ'անուանուին (circonvolutions cérébrales).

Մարդուն ուղեղը համեմատաբար բոլոր միւս կենդանեաց ուղեղներէն աւելի ծանր է, այլ մարդունը՝ 1160 կրամ. իսկ կնոջ ուղեղը 1000 կրամ կը հշուէ (Այրերու և կիներու ուղեղներուն ծանրութեան այս տարբերութիւնը բնականաւբար անմանց հասակին հետ ուղեղի կը համեմատի և բացարձակ տարբերութիւն մը չ'ենթադրեր անոնց իմացական կարողութիւններուն մէջ) : Դանկուղեղն ալ ողնուղեղին պէս երկու նիւթերէ կը բաղկանայ, սպիտակ ու գորշագոյն, բայց հոսքորշագոյն նիւթը գուրսի կողմը կը գանուի, իսկ սպիտակ նիւթը՝ ներսի կողմը :

Բնախօսութիւն .— Գանկուղեղը բոլոր մեր հոգեկան երեւոյթներ, և կեղբոնն է : Մեր ուղեղին կը պարտինք մեր կամքը և մեր լիշելու, մտածելու, դատելու կարողութիւնները :

ՈՒՂԵՂԸԻՆ, (cervelet) .— Ուղեղիկը 130 կրամ կշռութային մարմին մ'է որ ուղեղին տակի և ետեւի կողմը զետեղուած է, ծոծրակի ոսկորին անմիջապէս վրան : Ուղեղիկին

պաշտօնն է մեր գնացքին ուղղութիւն տալ . Առանց ուղեղիկի պիտի կրնայինք ապրիլ . բայց չպիտի կարողանալինք որոշ ուղղութեամբ մը բնթանալ :

Վ.Ս.ՌՈՒ.Ի ԿԱՄՈՒՐՁ (Pont de Varoli) .— Ուղեղին և կոճղեղին մէջտեղ քառակուսի մաս մ'է, և զլիսաւորաբար ճերմակ նիւթէ կազմուած է :

ՈՊՆԱ.ՅՈ.ԲՐԻ ԿՈՃՂԵՂԻ (Bulbe) .— Կոճղեղը ողնուղեղին այն մասն է որ ծոծրակի ոսկորին ծակէն ներս կը մանէ ու կուգայ վերջաւորութիւն ուղեղին մէջ : Ողնուղեղէն դէպի ուղեղը բարձրացող ջղային թելերը կոճղեղին մէջ կը խաչածեւուին և միւս կողմը կ'անցնին . այնպէս որ, ողնուղեղին ձախ կողմէն ծագում առնող ջղային թելերը ուղեղին աջ կողմը կ'երթան և աջ կողմինները, ձախ կողմը կը յանգին : Հետեւաբար եթէ, օրինակի համար, մէկու մը ձախ կողմը անդամալուծուած է, պէտք է հետեւցնել թէ հիւանդութիւնը ուղեղին աջ կողմը կը գտնուի :

Զ Ի Ղ Ե Բ

Ջիղերը երկու կարգի կարելի է բաժնել .

Ողնուղեղային ջիղեր՝ թիւով 31 զոյգ, զորս կը ճանչնանք արդէն :

Գանկուղեղային ջիղեր՝ 12 զոյգ, զորս պէտք է որ ուսումնասիրներք այժմ :

Ասոնք գանկուղեղին տակի մասէն ծագում կ'առնեն և ողնուղեղի ջիղերու պէս ամէնքն ալ խառն ջիղել չեն . այլ ասոնցմէ ոմանք միմիայն շարժում կ'արտադրեն, ուրիշներ՝ միմիայն զգայուն են, իսկ ուրիշներ ալ կան որ խառն են :

Ասոնք կարգաւ հետեւեալներն են :

1.— Հոտսելիքի ջիղեր (nerfs olfactifs) . որոնք միմիայն հոտառութեան կը ծառային և զգայուն ջիղեր են :

2.— Տեսանելիքի ջիղեր (nerfs optiques) (զուտ զգայական) :

3.— Աշաց ընդհանուր շարժիչ զիդեր (n. moteur-occupant-communs) (աշաց գունդը, առաջան զիդեր).

4.—Կրացուծիչ զիդեր (n. pathétiques). որք աջաց գուն
դը վեր և վար շարժելու կը ծառաւին :

5.— სოლისაბენი (n. trijumeaux) კე კოჯორების ღია
მც სუათი გევერ . ორე სორე ძირებით კე რაძნობების :
საინგრე მწინ აჯებერ . სის ძირი სერებრები , ქერჩ և ქარებ
ძირის ერე კე ძალას კე რაძნენ .

6.- Աջաց արտաքին շարժիչ զիղերն (n. moteur-oculaire externes) զուտ շարժող ջիղեր են:

7.—Այսակին ջիպերը (n. faeiaux) բոլոր երեսի մկանն ները շարժող ջիղերն են :

8.— Հսողական ջիղեր (p. auditifs) (*առաջապահութէ*)

9.— Լեզուա-կոկորդային ջիղերը (n. glossopharyngeiens) խառն ջիղեր են, որ կոկորդի մասնաերը կը շարժեն և լեզուին զգացն ջիղերը կը մատակարարեն :

10.—Թոնսամոնսային ջիղերը (n. pneumogastriques). Խառն ջիղեր են որ պարանոցին. Լանջաց վանդակին և որովայնին մէջ գտնուող գործարաններու ջիղերը կը մատակարարեն:

Ճող 11.— Ոլոնայարական զիդերը (ո. spinaux) միմիայն շար-

12.—Ենթալեզուեան զիդերը (n. hypoglosses) լեզուին
մկանները շարժող չփոքեր են.

Դ. ԴԱՎ

ԶԳԱՅԱՐԱՆՔ ԵՒ ԶԱՅՆ.


Զգայուրանքները այն գործարաններն են . որք զմեզ արտաքին աշխարհին հետ ուղղակի հաղորդակցութեան մէջ կը գնեն . Այս գործարաններու միջոցաւ է որ՝ մենք գուրս գըտնուած իրերու վրայ ծանօթութիւն կ'բառանանք :

Զգայաբանքները թուով 5 համ են. չօշափելիք (tinct), չաշակելիք (goût), հոսոռակելիք (odorat), լսելիք (ouïe), տեսանելիք (vue):

ՏՕՂԱՓԵԼԻՒՔ

Այս այն գործարանն է, որով մենք իրերուն կարծութեան, չերժութեան, ծանրութեան և ձեւին վրայ գաղափար մը կը կազմենք:

Զօյափելիքի գործարանն է մեր ամբողջ մարմինը պատող մորթը : Զեռքին մորթը , մասնաւորաբար , միւս մորթերէն աւելի զգայուն է և չօչափելիքի իրը զլխաւոր գործարան կը ծառայէ :



(*q. m. m.*, 10). — *MnypθL*

Մորթը երկու խաւերէ կը բաղկանայ (պատ. 10) որոնցմէ արտաքինը . վերնամաշէ (épiderme) ։ ներքինը . մաշէ (derme) ։ կը կոչուի :

Վերնամակին արտաքին մասը կաղմուած է իրարու վերաց գիզուած և քանի մը կարգի վրայ շարուած տափակ և չորցած բջիջներէ (եղջերալին խաւ-couche cornée) որոնք դիւրութեամբ կը թափին և զջիերագին խաւին տակ պարարտ ու թաց բջիջներէ կաղմուած երկրորդ խաւ մ'ալ կայ որ հուզային խաւ (e. mucqueuse) կը կոչուի :

Մաշկը կը զանուի վերնամաշկին տակ և անոր պէս, երկու խառներէ կազմուած է։ Մաշկին այն մասը որ հուզային խառն ձալքերուն մէջ մասած է (պատ. 10) պտուկ (papille) կը կոչուի. Պտուկներուն տակ, նարպային խառ մ'ալ կաց (c. grasseuse) որ գէր մարդոց մօս շատ գարգացած կ'ըլլայ։

Զգայուն ջիղերուն վերջին բաժանումները կուզան վերջանալ մաշկին պատուկներուն մէջ պղափկ ուսոյցով մը, Այս ուսոյցները չօշափելիք բուն գործարաններն են և, զիրենք առաջին անգամ մասնաւշադ զիտունին անհնառով։ Մէյսների գործարաններ (corpuscules de Meissner) կը կոչուին։

ՀԱՇԱԿԻԵԼԻՔ

Այս զգայարանին գործարանը լեզուն է։

Լեզուին մակերեսը ծածկուած է պտուկ (papille) կոչուած փոքրիկ ցցուածքներով, որոնց մէջ կուզան վերջանալ մաշակերի ջիղերուն վերջին բաժանումները։

Պտուկներէ ոմանք փոքր են և սունկի կը նմանին (սրբակերպ պտուկներ—p. fungiformes) իսկ ուրիշներ աւելի խոշոր են և ծաղկանց բաժակներու ձեւն ունին (Բաժակաձեւ պտուկներ—p. caliciformes)։ Այս վերջինները, թիւով՝ 10—12 հատ, լեզուին միմիայն ետեւի մասին վրայ մասնաւոր կերպով շարուած են, և լեզի համերը առնելու կը ծառայէն, իսկ սնկակերպ պտուկները մեծ թիւով դանդնուած են լեզուին մակերեւոյթին վրայ և անուշ համերը առնելու կը ծառայէն։

Ճաշակելիքի գործարանը մարսոցական խողովակին ծայրը զետեղուած ըլլալով, վասակար կերակուրներ ուտելէ կը զգուշացնէ զմեղ։

ՀՈՏՈՏԵԼԻՔ

Ասոր գործարանն է քիմը։

Քիմը մեր երեսի ոսկորներուն մէջ բացուած խոռոշ մ'է

որ մէջտեղէն երկու մասի բաժնուած է միջորմով մը։ Առջեկի մասը կոճկային է, իսկ ետեւի մասը ոսկորային։ Այս խոռոշ չին արտաքին պատերուն վրայ հաստատուած են երեք ոսկութային բարակ չերտեր որոնք այդ պատին խորտուբորդ ձեւ մը կուտան։

Խոռոչին ներքին մակերեւոյթը հուզարադանը կոչուած (սպասուակ) մը մորթով ծածկուած է։

Քիմի խոռոչին ամէնէն վերի մասը ծածկող հուզաթաղանթին մէջ է միայն որ կուգան վերջանալ հոստառութեան ջիղերը, և այդ մասն է միայն որ իբր զգայարան կը ծառայէ։

Հոստառութեան գործարանը, չնչառութեան և մարսովութեան գործարաններուն ծայրը հաստատուած ըլլալով զմեզ կը զգուշացնէ վասակար օդ չնչելէ և աւրուած սնունդներ ուտելէ։

ԼՍԵԼԻՔ


Ասոր գործարանը ականջն է, Ականջը երեք մասերէ կը բաղկանայ. արտաքին ականջ (oreille externe), միջին ականջ (o. moyenne) և ներքին ականջ (o. interne)։

Արտաքին ականջն ալ, իւր կարգին, երկու մասերէ կազմուած է, որոնցմէ մին վրան կամ խորան (pavillon) կ'անուանուի, որ մեր ականջին գուրուէն տեսնուած մասն է։ Իսկ միւսը լսելեաց խողովակ (conduit auditif) կը կօյուի որ խորանին և միջին ականջին մէջտեղ ձգուած խողովակ մ'է։ Խորանը կը ծառայէ ձայնի թռթռացումները ժողուելու և գանոնք լսելեաց խողովակին միջոցու դէպի միջին ականջ փոխադրելու։ Լսելեաց խողովակը ներսի կողմէն ծածկող մորթը, գիշ (cerumen) անուանեալ ճարպացին նիւթի մը կ'արտադրէ, որ հնա գտնուող մողերուն հետ խառնուելով օդի փոշիներուն մուտաքը կարգիլէ։ Այս խողովակին ներսի կողմի ծակը թիմբկարադանը (membrane de tympan) կօչուած թաղանթով գոյուած է։

Միջին ականջը արտաքին և ներքին ականջներու մէջ-

տեղը, և քունքի ոսկորին մէջ բացուած թմբկաձեւ պարապութիւն մ'է (պատ. 11): Այս թմբուկին մէկ երեսը կը գտնուի լսելեաց խողովակին կողմը, ուրքէ բաժնուած է թմբիաթաղանթով, իսկ միւս երեսին վրայ երկու ծակեր կան, որոնց ձուաձեւ և կլոր պատուհաններ (fenêtre ronde) անունը կուտան: այս ծակերն ալ մէյմէկ թաղանթով գոցուած են, թմբուկը ետեւի կողմէն խողովակի մը միջոցաւ կը հազորդակցի կոկորդին հետ (Եւստակեան խողովակ—trompe d'Eustache):

12 13 14



(Պատ. 11).— Ականջ

1, 2 եռոտներ և իւր ծակը:— 3, 4 լսելեաց խողովակ:— 5, 10, 14 բանքոսկը:— 6 թմբկաթաղանթ:— 7, միջին ականջ:— 8, եւսադակեան խողովակ:— 9, խորոնջ:— 11, լսելեաց ջիղ:— 12, ներքին ականջ:— 13 կիսաշրջանակաձեւ խողովակ մը

թմբկաթաղանթին և ձուաձեւ պատուհանին մէջտեղ Յ: սոկորներու շղթայ մը կայ, որոնց մուրեն (marteau) սալ (enclume) և ասպատան (étrier) անունը կուտան, այդ գործիքներուն նմանելուն համար: Միջին ականջին սոկորներուն շուրջ գտնուած միջոցը օդով լեցուած է և Եւստակեան խողովակի միջոցաւ կոկորդին հետ կը հազորդակցի:

Միջին ականջին դերն է օդի թոթուացումները թմբկաթաղանթի միջոցաւ ստանալ և սոկորներու շղթային չորհիւ: հազորդել զանոնք ձուաձեւ պատուհանի թաղանթին: Այս պատուհանին ետին կը գտնուի ներքին ականջը:

Ներքին ականջն ալ, միջին ականջին պէս, քունքի սոկորին մէջ քանդակուած խոռոշ մ'է: բայց այս խոռոչը այնքան մանուածապատ և ոլորտաձեւ կերպարանք մը ունի, որ լարիւրինդոսի մը նմանցուցած են զայն, այս պատճառաւ է որ ներքին ականջը՝ լաբիւրինդոս (labyrinth) ալ կ'առուանի: Լարիւրինդոսը Յ մասերէ բաղկացած է՝ բաւիդ, խզունջ և կիսաշրջանակաձեւ խողովակներ:

Բասիլիս (vestibule) ձուաձեւ պատուհանին թաղանթին ետին, սոկորին մէջ բացուած սենեակ մ'է: այս սենեակը ետեւի կողմէն ծակով մը կը հազորդակցի խորոնջին հետ իսկ առջեւի կողմը հասաւատուած են կիսաշրջանակաձեւ խողովակները:

Խղունչը (limacon) ինքն իր վրայ 2—3 անգամ գառցած խողովակէ մը կազմուած է, որուն մէկ ծայրը դոց է և միւս ծայրը կը բացուի բաւիդին մէջ:

Կիսաշրջանակաձեւ խողովակները (canaux semi-circulaires) թուազ Յ հատ են, որոնցմէ մինչ հորիզոնական և միւս երկուքն ուղղահայեաց դիրքի մէջ կը գտնուին:

Լսելեաց ջիղին վերջին բաժանումներէն ոմանք կուգան վերջանալ խղունջին խողովակին մէջ զետեղուած մասնաւոր գործարանի մը շուրջ (Քուրիի գործարան—organe de Corti) որ օդին թոթուացումները ձայնի կը վերածէ: ոմանք ալ կուգան վերջանալ կիսաշրջանակաձեւ խողովակներու մէջ և

հոն գտնուող մասնանոր գործարաններու շնորհիւ ձայնին ուղղութեան մասին տեղեկութիւն կըսաւանան :

Բնախօսութիւն .— Զայնը օդին թռթռացումներուն մեր ներքին ականջին վրայ ըրած ազդեցութեան արդիւնքնէ : Օդին թռթռացումները , ինչպէս որ վերեւ ըսուած է , խորանի միջոցաւ ժողուրգելէ յետոյ , լսելեաց խողովակի և միջին ականջի մէջէն կ'անցնին և կը համնին ներքին ականջին մէջ : Հոն կը գտնուին մասնաւոր գործարաններ , տեսակ մը ձայնի ընդունարաններ , որոնք օդի թռթռացումները ձայնի կը վերածեն և լսելեաց ջղղերու միջոցաւ ուղեղին կը հազորդեն :

Ուրեմն . լսելիքի բուն գործարանը ներքին ականջն է . իսկ արտաքին և միջին ականջները պարզապէս միջնորդի դերը կը կատարեն :

ՏԵՍԱՆԵԼԻՒԹ


Տեսանելեաց գործարանները աչքերն են , որոնք ակնակապին կոչուած փոսերուն մէջ զետեղուած են : Ասոնք ճակատի , այտի և վերին ծնօաններու ոսկորներէն շրջապատուած են . իրենց յատակի կողմը կը գտնուի փոքրիկ ծակ մը , ուրկէ կուգայ տեսանելեաց ջղղերը :

Աչքը գնդաձեւ մարմին մ'է որ ետևի կողմէն կրթնած է ճարպային խա.ի մը վրայ : Աչքերուն առջեւի կողմը զոյգ մը շարժուն կափարիչներ կան (կոպ—րասրիեր) որոնց ծայդերը հաստատուած են արտեւանունքի (cils) մազերը : Արտեւանունքները օդին մէջ գտնուած փոշիները մեր աչքերուն մէջ երթալէ կ'արգիլին :

Աչաց գունդին վերի և դուրսի կողմը կը գտնուին արձունեի գեղձերը (glandes lacrymales) որոնք յարունակաբար արձունք կ'արտաքին և աչքին արտաքին խաւը միշտ խոնաւ կը պահեն : Արձունքին աւելորդ մասը , աչքին ներքին կողմը գտնուած մասնաւոր խողովակով մը , քթին խոռոչին մէջ կը թափի :

Աչաց գունդը , իր վրայ զետեղուած 6 մկաններու շնորհիւ կը շարժի ամէն ուղղութեամբ :

Աչքին գունդը շրջապատուած է (սլատ . 12) ճերմակ , անթափանց և շատ կարծր թաղանթով մը , եղջերային պատեան (sclérotique) անուանեալ , որուն առջեւի մասը դէպի դուրս ցցուած է և թափանցիկ է (եղջերային բափանցիկ—cornée transparante) , եղջերային պատեանը (որ աչքի ներմկուց անուան տակ ծանօթ է) ներքին կողմէն ծածկուած է՝ սերեկենի (choroïde) ըսուած՝ ուրիշ թաղանթով մը , որուն առջեւի կողմը շրջանակաձեւ բացուածք մը կայ : Այս բացուածքին մէջ կը գտնուի . թափանցիկ բջիջներէ կազմուած , ոսպածեւ մարմին մը (վանակ—crystallin) :




(Պատ . 12).— աչք

1 ծիածան .— 2 բիր .— 3 եղջերային թափանթիկ .— 4 վանակ .— 5 տեսանելեաց ջիղ .— 6 զգայուն թափանթ .— 7 սերեկենի .— 8 եղջերային պատեան

Սերեկենիին ներսի կողմը երրորդ և վերջին թաղանթ մ'ալ կայ , (զգայուն բաղանք—rétiline) որ տեսանելեաց ջիղի ճիւղաւորումով կազմուած է : Վանակին առջեւ կը գտնուի սկաւառակաձեւ , նուրբ թաղանթ մը (ծիածան-iris) որուն մէջ գտնուած գունաւոր բջիջներուն կը պարտինք մեր աչքին գոյնը : Ծիածանի սկաւառակին կեղրոնց բիր (pupille) կոչուած ծակ մը կայ , որ կը մեծնայ կամ կը պղտիկուայ լուսաւորման նուազ կամ առաւել րկալուն համեմատ :

Ծիածանին և եղջերային թափանցիկ թաղանթին միջև
գտնուած միջոցը ինչպէս նաև վանակին և զգայուն թա-
ղանթին միջև գնդաձեւ պարապութիւնը (այսպէս ըստնք)՝
մասնաւոր հեղուկներով լեցուած են:

մակաթաղանթ



Պատ. 13).— Խռչակը վերէն վար երկուքի բաժնուած ու ետեւի կողմէն տեսնուած

Բնախօսութիւն. — Աչքին գործելակերպը լաւ հասկցնելու
համար կարելի է զայն նմանցնել լուսանկարչի գործեքի մը,
որուն մութ սենեակին տեղ ունինք աչաց գունաը, ոսպի
տեղ վանակը, առջեկի ծակին տեղ՝ թիրը և վերջապէս զգա-
յուն ապակիին տեղ՝ զգայուն թաղանթը: Ինչպէս որ լու-
սանկարչի գործիքով առարկայ մը լուսանկարելու համար,
հարկ է որ մնոր պատկերը կազմուի զգայուն ապակիին վը-
րայ, անպէս ալ ո՛ւ է առարկայ կտրենալ տեսնելու համար,

հարկ է որ անոր պատկերը կազմուի աչաց զգայուն թաղան-
թին վրայ: Այս պատկերը մեր ուղեղին կը հաղորդուի տե-
սանելեաց ջիղին միջոցաւ և ի վերջոյ մեր ուղեղովն է որ կը
տեսնենք զայն:

Զ Ա Յ Ն

Զայնի գործարանն է խռչափողն (larynx) որ չնչափողին
վերի ծայրը ու կոկորդին առջեւը կը գտնուի: Խռչափողը
կոճիկներէ շինուած խողովակ մ'է որուն ներքին կողմը հու-
զաթաղանթով մը ծածկուած է, Խռչափողին մէջ, և անոր
աջ ու ձախ կողմերէն դէպի կերպոնը ուղղուող երկու զրյգ
ցցուածքներ կան. որոնք ձայնային լարեր (cordes vocales)
կը կոչուին (պատկ. 12): (ռձայնային լար)ը սիալ ասացուած
մ'է թէեւ, բայց ֆրանսերէնին ճիշտ թարգմանութիւնը ըլ-
լալուն համար պիտի պահենք զայն. հարկ է գիտնալ սակայն
թէ ձայնային լարերը լարեր չեն. այլ, ինչպէս ըստնք, խըռ-
չակին լոյսը պատիկցնող ցցուածքներ (:

Ձայնային լարերուն մէկ զոյզը խռչակին վերի կողմը
կը գտնուի և միւս զոյզը՝ վարի կողմը: Վարի ձայնային
լարերուն թանձրութեան մէջ մկաններ հաստատուած են,
որոնց կծկուելովը կամ թունալովը. իրենց միջեւ գտնուած
անցքը կը նեղնայ կամ կը լայնայ: Անցքին նեղցած ատեն
եթէ զօրաւոր արտաշնչում մը ընենք. լարերուն ազատ
մնացած ծայրը կը թռմռայ ու ձայն յառաջ կուգայ: Վերի
լարերը մկան չեն պարունակեր և հստեւաբար ձայն չեն
կրնար յառաջ բերել:

Ե. ԴԱՍ

ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ
ԵՒ ՄԱՐՍՈՂՈՒԹԻՒՆ

Մարսողական խողովակը . ինչպէս իր անունէն կարելի է հետեւցնել , խողովակ մ'է որ կ'երկարի բերնէն մինչեւ սրբոն : Մեր առած մնունդները այս խողովակին մէջէն անցնելով , արաւադրուած հիւթերու ազգեցութեամբ կը ձեւափօխու ին ու արեան կը վերածուին :

Մարսողութիւնը լաւ ուսումնասիրելու համար , նախ և առաջ պիտի ջանանք մնունդներու վրայ համառօտակի ինդհանուր գաղափար մը տալ . յետոյ այդ մնունդներուն՝ մարսողական խողովակին մէջ կատարած ճամբորդութեան պիտի հետեւինք ու պիտի սովորնք թէ ի՞նչ տեսակ փոփոխութիւններու կ'ենթարկուին անոնք այդ ճամբորդութեան տեսողութեան միջոցին :

ՍՆՈՒՆԴՆԵՐԸ

Մնունդները (aliments) թէեւ բազմազան են , բայց կարելի է զանոնք երեք գլխաւոր դասերու վերածել .

Ա.) Տառասարրեան (quaternaires) մնունդներ՝ որոնք չորս տարրեր կը պարունակեն իրենց մէջ՝ ջրածին , թթուածին , բնածնուխ , բորակածին
 H O C Az
 այս մնունդներու կարգին կը պատականին՝ միսը , հաւկիթը , կաթը , ևն .

Բ.) Եռասարրեան (ternaires) մնունդներ՝ որոնք C, H, O կը պարունակեն միայն . ինչպէս , շաքար , ալիւրային նիւթերը , ճապերը . ևն .

Գ.) Խանդային (minéraux) մնունդներ՝ որոնք C չեն պա-


րունակեր . ինչպէս , աղը և կիր ու երկաթ պարունակող կարգ մը մնունդներ :

Այսքանը բաւ . է մեր հետագայ բացատրութիւնները համարնալու համար :

Հիմայ տեսնենք թէ այս մնունդները մեր մարսողական խողովակին մէջ ի՞նչ ձեւափոխութիւններու պիտի ենթարկուին :

Երբ մնունդ մը մեր բերանը տանինք մեր առաջին գործը կ'ըլլայ ծամալ :

ԾԱՄԵԼ (mastication).— Ծամելու գործողութիւնը բերնին մէջ տեղի կ'ունենայ ակրաներու միջոցաւ : Բերանը պուրագութիւն մ'է որուն վերի կողմը կայ ֆլուֆը (palais) , վարի կողմը՝ լեզուն , երկու կողմերը կան՝ այսերը առջևի կողմը՝ կողմը՝ լեզուն :



Կիտուած

Փղոսկը

Ջիղ

Հաղախ

Կապ

Առողին ծնօտ

(Պատ. 14).— Ակռային հատուածը

ըթունկները , խկ ետեւը , կէս մը գոցուած է , քիմքէն կախուած մկանային թաղանթով մը՝ նմաց վարագոյք (voile du palais) որուն աւ մէջտեղէն կախուած է լեզուակը (luette) :

Բերնին ատազձը կը կազմին մեր ծնօտները . վարի ծնօտը շարժուն է և այս շարժունութեան շնորհիւ է որ պատառը

երկու ծնօտներու վրայ զետեղուած ակռաներու մէջտեղ մնաւ լով կը ճմլրւի ու կը ծամուի :

Ակռաները ունին արմաս (racine) մը , որ ծնօտին եղերքը գտնուած մասնաւոր խոռոչի մը մէջ միսրճուած է , և պսակ (couronne) մը , որ ակռաներու երեւցած մասն է . եթէ ակռայ մը մէջտեղէն կտրենք պիտի տեսնենք որ մէկէ աւելի մասերէ բաղկացած է ան : Գլխաւոր մասը կը կազմէ ոսկրային կարծր մարմին մը՝ փղոսկր (ivoire) որուն մէջտեղը գտնուած փոքրիկ ջրանցքէն ակռաները կը ստանան իրենց երակներն ու ջիղերը (պատ . 14) :

Փղոսկրին վերի մասը ծածկուած է կիտուած (émail) կոչուած շատ կարծր նիւթով մը . այս կիտուածն է որ մեր ակռաներուն տոկունութիւն կուտայ և եթէ ուեէ պատճառաւ վիրաւորուի կամ կոտրի . այ անկից վերջ փղոսկրը անպաշտպան կը մնայ և ակռան կը փատի : Փղոսկրին այն մասը որ արմատը կը կազմէ շրջապատուած է տաղախ (cément) կոչուած նուազ կարծր մարմինով մը : Շաղախին և ծնօտի ոսկորին մէջտեղ կարգ մը թելեր ձգուած են . որք մէկ կողմանէ ակռային և միւս կողմանէ ոսկորին փակելով ակռաները լաւ մը կը հաստատեն իրենց խոռոչներուն մէջ . այս թելերուն ամրողչութիւնը կը կազմէ ակռային կապը (ligament alvéolo-dentaire) :

Ակռաները թուով 32 հատ են : Իրաքանչիւր ծնօտ 16 ակռայ ունի : Ակռաները իրենց ձեւին և պաշտօնին բերմամբ երեք դասակարգերու կը բաժնուին : Սուշեր չորս ակռաները որոնց գագաթը տափակ և հատու է . հետճատամներ (incisives) կը կոչուին և պատառը կտրելու կը ծառայեն . ասոնց երկու կողմերը , աջ ու ձախ , մէկ մէկ հատ սրածայր ակռաներ կան շնատամներ (canines) . որ պատառը բզկտելու կը ծառայեն : Շնատամներու ետին , աջ ու ձախ , հինգական լիսնատամներ կան (molaires) . որոնց գագաթը տափարակ և խորտուփորու է : Սոսնք են որ պատառը կը ճմլեն և ամենափոքր մասերու կը վերածն :


Պատառը մեր ակռաներուն տակ ծամուած միջոցին բերնին մէջ լորձունք կոչուած հեղուկ մը յառաջ կուգայ որ կը դիւրացնէ ծամելու գործողութիւնը :

ԼՈՐՁՆԱՑՈՒՄՆ (insalivation) .— Լորձունքը բերնին պատերուն մէջ զետեղուած երեք զոյդ գեղձերու արտադրութիւններէն կազմուած է : Գեղձերու մէջ պատրաստուած այս հեղուկը մասնաւոր խողովակներով բերնին մէջ կը թափի և իր մէջ լուծելով չոր մնունդները թէ՛ ծամելը կը դիւրացնէ և թէ , կլանելը : Լորձունքին գլխաւոր պաշտօնն է՝ իր մէջ գրտնուած մասնաւոր մէկ նիւթին ազդեցութեամբ (բբիալին—ptyaline) ալիւրային մնունդները չափարի վերածել : Մենք ալիւրային մնունդներէն ուղղակի չենք կրնար օգտուիլ . այլ պէտք ունինք զանոնք շափարի վերածելու : Բացարենք : Ինչպէս որ անտառին փայտը մեզի օգտակար ընծայելու համար պէտք է զայն սղոցել . կտրել և անկից մասնաւոր առարկաներ պատրաստել , նոյնպէս ալ ալիւրային մնունդներէն օգտուելու համար զանոնք մարսելու և շափարի վերածեր : Ու պէտք ունինք : (Ալիւրային մնունդներ , օրինակի համար , կարկանդակ կերած ատենիս պէտք է մտքերնիս բերենք այս ծանօթութիւնը) :

ԿԵԱՆԵԼՆ (déglutition) :— Երբ պատառը լաւ մը ծամենք , մեր լեզուին և քիմֆին միջոցաւ դէպի կոկորդ մէնք , մեր լեզուին միամբ կոկորդը մարտողական խողովակին այն (pharynx) կը հրենք : Կոկորդը մարտողական խողովակին այն մասն է որ քմաց վարագոյրին ետին կը գտնուի և վարի կողմէն կը շարունակուի որկորին մէջ : Պատառը կոկորդին մէջ մէն կը շարունակուի որկորին մէջ : Պատառը կոկորդին մէջ մասած ատեն քմաց վարագոյրը դէպի ի վեր կը բարձրացնէ և քթին ետեւի ծակը կը գոցէ . (պատ . 15) : Այն ատեն կոկորդին խողովակը կազմող մկանները վերէն վար . կարգաւ կը պրկուին և կը պատառը դէպի վար կ'առաջնորդէն : Բայց վարը երկու ծակեր կան , որոնցմէ մին կողորդին առջև զետեղուած խոչափողին ծակն է , իսկ միւսը՝ որկորին ծակը : Խոչափողին ծակին

վրայ կոճիկային և շարժուն կափարիչ մը կայ (մակարաղանք
épiglotte) որ միշտ դէպի վեր ցցուած բլլուով խոչակին ծակը
բաց կը մնայ և չնչառութիւնը կարելի կ'ուլլայ . բայց , պա-
տառը կոկորդէն վար իջած տաեն , կը ձնէ այս կափարիչին
վրայ , իրեն հետ վար կը տանի զայն . և խոչափողին թերանը
կը գոցուի : Պատառը , իր առջեւ ուրիշ բաց ճամբայ մը չի
գտնելով , կը ստիպուի որկորին մէջ մանել :

Կլանելու գործողութեան ռաաջին մասը, այսինքն՝ պատառին մինչեւ քմաց վարագոյր առաջնորդութիւր, կամաւոր գործողութիւն մէն է. բայց վարագոյրը անցնելէ յիտոյ այլևս կամքը գործ չունի այս գործողութեան մէջ:



Կոկորդին շարունակութիւնը եղող խողովակը, որ ողանահիւնին առջևի կողմէն ուղղակի վար իջնալով ստոծանիին մէկ բացուածքէն կ'անցնի և կը բացուի ստանոքսին մէջ որկոր (cesophagus) կը կոչուի:

Որկորին խողովակը երկու խաւերէ բաղկացած է : Ար-

տաքեն խաւը հարք մկաններէ կազմուած է և ներքին խաւը հուզաբաղանք (սպասութեան) մէ : Հուզաբաղանքը ուրիշ բան չէ . բայց եթէ մեր մարմինը պատող առիթը որ բնական ծա կերէն ներս թափանցելով ձևափոխուած է :

Որկորին արտաքին խառը կազմող մկաններն ալ երկու կարգի վրայ շարժուած են. ներսի կողմբ զանուազ կարգը, չքջանակածե մկաններէ բաղկացած է և դուրսի կողմի կարգը. որկորին երկայնքին զեսեղուած մկաններէ կազմուած է:

Այս մկանները վերէն վար կարգաւ պրկուելով, կոկորդէն եկող պատառը կը ստիպեն որ ստամոքսին մէջ իջնայ Այս վերջնոյն մէջ տեղի կ'ունենայ ստամոքսային մարտզութիւնը:


ԱՆԴՐՈՔՍԱՅԻՆ ՄԱՐՍՈՂՈՒԹԻՒՆ (Digestion stomachale).

Ստամոքսը ստուծանիին տակ և մեր ձախ կողերուն եւ ախն երկնցած պարկ մ'է որ երկու ծակեր ունի. Այս ծակերէն մին՝ վերի կողմբ կը գտնուի և ստամոքսը որկորին հետ համարդակցութեան մէջ կը գնէ. իսկ միւսը՝ վարի կողմն է և նրազիին կը հազորդակցի. Ստամոքսն ալ, որկորին պէս, հուզամաթանթ մը և մկանային խաւ մը ունի: Ստամոքսին հուզամաթանթին մէջ զետեղուած են գեղձեր. օրոնք մասնաւոր հիւթ մը կ'արտազրեն (սամենքային հիւթ-suc gas-rique): Այս հիւթին շնորհիւ է որ քառատարրեան սնունդ-ները կը մարտուին:

Ստամոքսը կազմող մկանները համաշխափօրէն պրկուելով և թուլնալով, սնունդները լաւ մը կը խառնուին ստամոքսին հիւթին հետ :

Այս գործողութիւնը Յ-4 ժամեր տեսելէ յետոյ, քառաւատարեան անունդիները սատամոքսալիին հիւթին չնորհիւ կը մարսուին և կ'անցնին, անոր շարունակութեանը մէջ գտնուող, աղիքներուն մէջ (պատ. 16),

Աղիքաթին ՄԱՐՍՈՂՈՒԹԻՒՆ—(Digestion intestinale).
— Աղիքը 12 մէթր երկայնութիւն ունեցող խողովակ մ'է որ
կ'երկարի ստամոքսէն միջն սրբան և զետեղուած է մեր սրո-
վայնին մէջ : Այս երկար խողովակը, մեր որովայնին մէջ սեղ-
մուելու համար, ինքն իր վրայ գալարուած է :



(Պատ. 16).— մարսողական խողովակ

- 1, սրկոր.— 2, ման։— 3, ստոմիքս.— 4 փայծաղ.— 5, նրբաղի.—
6, 8, ստուաբաղի.— 7, սրբան.— 9, մաղձապարկ.— 10, լեարդ

Աղիքներուն այն մասը որ ամիջապէս ստամոքսին կը
յաջորդէ, համամասաբար փոքր տրամագիծ մը ունի և նըր-
բաղի (intestin grèle) կը կոչուի . իսկ աղիքներու վեջին

մասը աւելի լայն ըլլալուն համար ստուարաղի (gross intestin)
անունը կը ստանայ :

Աղիքներն ալ ստամոքսին պէս հուզաթաղախ մը և մկա-
նային խաւ մը ունին :

Աղիքները ինչպէս նաև ստամոքսը դռւրսի կողմէն ուրիշ
թաղանթով (տնարաղանք—péritoine) մ'ալ ծածկուած են, որ
խիստ ողորկ և միշտ խոնաւ թաղանթ մը ըլլալով աղեաց
գալարումները կը դիւրացնէ :

Աղեաց մարսողութիւնը, ո'չ միայն անոնց հուզաթա-
ղանթին կողմէ արտադրուած էիւթին ազդեցութեամբը տեղի
կ'ունենայ, այլ նաև երկու ուրիշ գեղձերու արտադրած հե-
ղուկներն ալ աղիքներու մէջ կը թափին և չատ կարեւոր
դեր կը խաղան մարսողութեան մէջ : Այս գեղձերն են՝ լեարդը
(foie) և մասնը (pancréas) :

Լեարդը մարմնոյն ամենէն մեծ գեղձն է (1500 կոամ
կը կուէ) և մեր որովայնին աջ կողմը, ստածանիին անմի-
ջապէս տակը զետեղուած է : Լեարդը կ'արտադրէ կանաչօ-
քալիկ և լեղի հիւթ մը (մաղձ—bile) որ մասնուոր խողովակի
մը միջոցաւ կը թափի նրբաղին առաջին գալարին մէջ, ճիշտ
այն վարկեանին, ուր ստամոքսին մէջ մարսուած սնունդ-
ները կ'անցնին նրբաղին մէջ : Իսկ աղիքներուն հանգիստի
ժամերուն սրտադրուած մաղձը կը ժողուուի . լեարդին տակ
գտնուող պարկի մը մէջ (մաղձապարկ—vésicule biliaire)
գտնուող պարկի մը մէջ (պարկայինխողովակ—canal
կան խողովակի մը միջոցաւ (պարկայինխողովակ—canal
կան խողովակի թէ՛ լեարդին և թէ՛ նրբա-
ցին հետ :

Լեարդէն մինչեւ աղիք երկարող խողովակը, ուրեմն, երկու
մասերէ կողմուած է, որոնց մէն մին պարկային խողովակին
կապուած է կողմուած կը գտնուի և դէպի լեարդ կ'երկարի (լեարդա-
գրայի կողմը կը գտնուի և դէպի լեարդ կ'երկարի (լեարդա-
գրայի կողմը պարկայինխողովակ . իսկ միւսը՝ այս երկու, ո-
չին խողովակ . canal hépatique) իսկ միւսը՝ այս երկու, ո-

դովակներու իրարու միացած տեղէն մինչեւ աղիք կ'երկարի
(ճաղձային խողովակ-canal cholédoque):

Մաղձը թէնու մէկէ աւելի պաշտօներ ունի բայց գլխաւ-
որաբար ճարպային սնունդները մարսելու կը ծառալէ՝
մասնի հիւթին դորձակցութեամբ:

Մասնի՝ ստամոքսին ետին զետեղուած փոքրիկ գեղձ
մին է, որուն հիւթը մասնաւոր խողովակով մը կը թափի
նրբաղիին առաջին գալարին մէջ, մաղձի խողովակին մօտ:
Մասնի հիւթը այսքան կը նմանի լորձունքի որ որովային
լորձունք ալ կ'անուանուի: Այս հիւթը երեք տեսակ մնունդ-
ներու վրայ կը ներգործէ և մարսելի կ'ընէ զանոնք. Ա. ալիւ-
րային սնունդները շաքարի կը վերածէ, Բ. քառատարրեան-
ները կը հալեցնէ, Գ. ճարպային սնունդները կը մարսէ:

Աղիքներու արագդած հիւթն ոլ մսային սնունդներու
վրայ ներգործելով, կը հալեցնէ զանոնք և մարսելի վիճակի
կը վերածէ:

ԾԾՈՒՄ (Absorption).—

Նրբաղիին ներքին կողմը, հուազաթաղանթին վրայ շատ
մը փոքր ցցուածքներ կան, որոնք այնքան նուրբ և այնքան
շատ են որ թաւիչի մը կերպարանքը կուտան անոր: Այս
ցցուածքներուն իւրաքանչիւրին կեղունը մէլմէկ փոքրիկ
խողովակներ (աւելրակ-chilifères) կը գտնուին, որոնք մէկ
կողմէն ցցուածքներու ծայրը (աղիքին մէջ) կը բացուին և
միւս կողմէն կ'երթան իրարու կը միանան ու կը վերածուին,
ի վերջոյ միայնակ և լայն խողովակի մը (լանջային խողովակ
canal thoracique) որ կը թափի արեան շրջանին մէջ:

Սնունդները մարսողական խողովակին զանազան մա-
սերուն մէջ ալլազան հիւթերու ազդեցութեամբ, կէս հեղուկ
վիճակ մը կ'ստանան: Այս հեղուկին ճարպային մասերը
աւշային խողովակնեւէն կը ծծուին ու արեան շրջանին
մէջ կը թափին, իսկ շաքարային և հանքային մասերը,
ազեաց շուրջ գտնուած երակներու մէջ կ'անցնին ու
անոնց շնորհիւ կ'երթան լեարդին մէջ: Լեարդը՝ մեր-

աղիքներու և արեան շրջանի մրջեւ որուած զտիչ գոր-
ծիքի մը գերը կը կատարէ, արեան համար պէտք եղած
մասերուն թուղ կուտայ որ անցնին իւր մէջէն, իսկ վնասա-
կար մասերը մաղձին հետ դարձեալ աղիքին կը վերադարձնէ:

Ա.ԲՏԱ.ՔՍՈՒՄ (Défécation).—

Աղիքներն ալ ստամոքսին պէս կը պրկուին և կ'ընդլայ-
նին, այնպէս որ սնունդները մարսողական հիւթերու հետ լաւ
մը կը խառնուին. բայց այս պրկումները այնպէս մը տեղի
կ'ունենան որ աղիքներու մէջ գտնուած սնունդները միշտ
դէպի վար կ'ընթանան:

Սնունցմէտ այս մասերը որոնք մեզի օգտակար են, ինչպէս
որ վերը տեսանք, աւշերակներու և երակներու շնորհիւ կը
ծծուին. իսկ մնացեալ մասերը, այսինքն մեզ համար ո՛ և է
օգտակարութիւն չունեցող մասերը, հետզհետէ դէպի վար,
աղիքին վերջաւորութեանը մէջ կը մզուին և պարբերաբար
գուրս կ'արտաքսուին:

Զ. ԴԱՍ

ՇՆՉԱՐՈՒԹԻՒԽՆ ԵՒ ԱՐԵԱՆ ՇՐՋԱՆ

ՇՆՉԱՐՈՒԹԻՒԽԻՒՆ


Շնչառական գործարաններու պաշտօնն է օդին մէջ զբա-
նուած թիթուածինը ծծել և անոր տեղ՝ տծիսային թիթուած գուրս
վահել: Այս գործողութիւնը մեր լանջաց վանդակին մէջ զե-
րական բարերու շնորհիւ տեղի կունենաց (պատ. 17): Օդը
մինչեւ թորիրը երթալու համար կարգ մը ամբաներէ կ'անց-
նի, որք են՝ ֆիբը, կոկորզը, խոզփողը, տնչափողը և ցըն-
ցուները:

Քիթը խորտուփորա պատեր ունեցող երկու խոռոչներէ
կիթը խորտուփորա պատեր ունեցող մակերեւովիր հուզաթաղան-
կազմուած է, որոնց ներքին մակերեւովիր հուզաթաղան-
կազմուած է: Շնչառաւթեան ատեն, քիթն անցնող
թով մը ծածկուած է:

օդը կը տաքնայ և իր փոշիներէն մասամբ կը զտուի անոր ծակերուն մէջ գտնուած մաղերու չնորհիւ։

Կոկորդը և խոջակը ծանօթ են արդէն մեղի։

Ծնչափողը կոճիկէ կազմուած խողովակ մ'է ո՛յ խոջակին կը յաջորդէ և որկորին առջեր կը գտնուի. այս խողովակը լանջաց վանդակին մէջ մտնելէ քիչ յետոյ երկուքի կը բաժնուի (ցնցուղ-bronche)։



(Պատ. 17.— Թոքերը և սիրտը

1, 2, 3 սիրտ. — 4, Բայր շնչերակ և իր ճիւղերէն մին. — 6, ստորին գոգերակ. — 7, 8, 9, վերին գոգերակին ճիւղաւորութերը. — 10 շնչափող

Իւրաքանչիւր յնցու զ, թոքերու մէջ մտնելով շատ մը ճիւղաւոր ճմներու կը բաժնուի. որոնց ամենավերջին բաժնումները հերանման խողովակներու կը նմանին և կը վեր ժանան փոքրիկ քսովի ձեւով ուսուցած պարկով մը. (բովային բլթակ-alvéole բուսոնաց): Բլթակները խիստ նուրբ թաղանթով մը շինուած են, և օդային կազերէն ոմանք դիւ-

րութեամբ կը թափանցին անոր մէջէն: Թոքերը անթիւ անհամար թոքային բլթակներու դէղերէ բաղկացած են:

Թոքերը վարդագոյն, սպնդանման և առաձգական գործարաններ են: Ասոնց չուրջ կայ ընարադանք (plèvre) մը որ, աղիքներու շնաթաղանթին պէս, խիստ ողորկ թաղանթ մ'է. ու իր արտադրած հեղուկով՝ լանջաց վանդակին ներքին մակերեւոյթին վրայ թոքերու չփումը կը դիւրացնէ:

Ծնչառութեան բնախօսութիւն. — Ծնչառութեան միջոցին երկու տեսակ երեւոյթներ աեղի կ'ունենան, մինչ քենական, իսկ միւսը քիմիական:

1. Մեխենական երեւոյթներ. — Ի՞նչպէս կ'ըլլայ որ կը չնչենք:

Ծնչառական մկաններու պրկումով լանջաց վանդակին ծաւալը կը մեծնայ. թոքերը, իբր առաձգական գործարաններ, լանջաց վանդակին հետ կը մեծնան և իրենց մէջ պարապութիւն մը յառաջ կուգոյ. այս պարապութիւնը լեցընելու համար դուրսի օդը ներս կը խուժէ. ու ցնցուղներէն անցնելով մինչև թոքային բլթակներուն մէջ կ'երթայ և կ'ուսեցնէ զանոնք. հակառակը աեղի կ'ունենայ արտաշընչումի միջոցին:

Ծնչառութեան երեւոյթը մէկ վայրկեանի մէջ. առողջ մարզու մը համար, 15—18 անգամ կը կրկնուի. իսկ հիւանդութեան պարագային այս թիւը կը բորձանայ մինչև 20ի, 30ի, 60ի, ևն. .

2. Քիմիական երեւոյթներ. — Օդը թթուածին և բորակածին կոչուած կազերու խառնուրթ մ'է:

Ծնչառեւտրութեան միջոցին օդին թթուածինը արեան մէջ կը լուծուի և անոր մէջ գտնուած բնածխային թթուն ալ օդին կ'անցնի:

Օդին թթուածինը, արեան միջոցաւ, մեր զանազան հիւսուածքներու մէջ կ'երթայ, կը միւնայ հոն գտնուած բնածութիւն հետ ու բնածխային թթու և ջերմութիւն յառաջ

Կը թերէ : Սրիւնու առնելով այս բնածխային թթուն , թոքե-
րուն կը րերէ զայն , ուրկից արտաշնչմամբ դուրս կ'արտաք-
սուի :

ԱՐԵԱՆ ՇԲՁԱՆ

Մեր զանազան գործարաններուն մէջ յառաջ եկած բնած
խային թթուն դէպի թոքերը բերելու և հօնափղէն օդին թըթ-
ուածինը ժողուելով մարմնոյն զանազան մասերուն մէջ տա-
նելու համար արիւնը ստիպուած է շրջան լնելու մարմնոյն
ամէն կողմը :

Սրեան շրջանը ուսումնասիրակէ առաջ հարկ է , նախ ,
գիտնալ թէ ի՞նչ է արիւնը :

Արիւնը .— Սրիւնը կարմիր հեղուկ մ'է , որ մեր մարմնոյն
ամէն կողմը տարածուած է . բոլոր մեր գործարանները ար-
եան մէջ ընկղմած են , կարելի է ըսել : Մարմնոյն մէջ զբա-
նուած ամրող արեան քսանկութիւնը 5—6 լիտր է : Սրիւնը
հեղուկ և կարծր , երկու մասերէ բաղկացած է : Հեղուկ մա-
սը գլխաւորաբար աղի ջուրէ կազմուած է (1000 կրամ ջու-
րին 7.50 կրամ աղ) , իսկ կարծր մասը կը բաղկանայ արեան
զնդիկներն , Ասոնք՝ երկու տեսակի են , կարմիր զնդիկներ և
ներմակ զնդիկներ : Կարմիր գնդիկները շատ փոքրիկ են և
սկաւուակի ձեւ ունին . ատոնք այնքան փոքրիկ են որ մէկ
խորանարդ հաղարորդամէդը արեան մէջ անսնցաէ 5 միլիոն
հատ կը գտնուի : Կարմիր գնդիկները իրենց գոյնը կը պար-
ախն մասնաւոր միթի մը (հմոլոպին-հեմոգլոբին) որ շատ
մեծ ինսամութիւն ունի թթուածինի հետ : Ճերմակ գնդիկնե-
րը , մեր առաջին գասին մէջ տեսած բջիջներուն կը նմանին
ե , թուով . Կարմիրներէն շատ աւելի քիչ են . 5 միլիոն կար-
միր գնդիկի դէմ . 5 հազար ճերմակ գնդիկ կայ միայն :

Սիրսը եւ երակները

Սիրսը , արեան շրջանի կեդրոնական գործարանը , երկու
թոքերուն մէջաեղը զետեղուած , կոռուփի մեծութեամբ մկա-
նային զանգուած մէ (պատ . 18) : Սիրսը , թոքերու և աղիք-
ներու պէս , ժնաբաղանբով մը շրջապատուած է (pericardie) :
Այս շնաթաղանթր կարելի է նմանցնել սերանը գոյ պար-
կի մը , որուն մէկ երեսը կը շրջապատէ սիրտը , իսկ միւսը
սրախն շուրջ գտնուած զանազան գործարանները . շնաթա-
ղանթին երկու խաւերուն միջև խիսա փոքր քանակութեամբ
արտաղրուած հեղուկը անոնց շփումը կը դիւրացնէ :


Սիրախն մէջ չորս խոռոչներ կան : Վերի խոռոչները
բլբակ (oreillettes) կ'անուանուին և վարինները , փորոն (vent-
ricules) : Երկու բլթակները , ինչպէս նաև երկու փորոքները .
իրարու հետ չեն հաղորդակցիր . բայց միենոյն կողմի խոռոչ-
ները իրարու հետ կը հաղորդակցին մասնաւոր ծակերու մի-
ջոցաւ : Ուրեմն , սրախն աջ կողմի խոռոչները և ոչ մէկ ա-
րաբերութիւն ունին ձախ կողմի խոռոչներուն հետ և կրնանք
ըսել որ իրապէս երկու սիրտ կայ մեր մէջ , աջ սիրտ և ձախ
սիրտ : Աջ սիրտը անմաքուր արիւն կը պարունակէ , իսկ ձախը
մաքուր արիւն :

Սրաէն մեկնող խողովակները շնչերակ (artères) , իսկ
սիրտ վերադարձողները՝ երակ (veines) կ'անուանուին :

Սրախն ձախ փորոքէն կը մեկնի խոչոր շնչերակ մը (մայր
շնչերակ-աօրէ) որ , ճիւղաւորուելով , մարմնոյն ամէն կող-
մերը կը տանի մաքուր արիւնը (պատ . 19) : Գլուխը , իրանը
և անդամները մաք շնչերակէն բաժնուող երկորդական շն-
չերակներու միջոցաւ կը ստանան իրենց մաքուր արիւնը :
Բոլոր շնչերակները կը վերջանան խիսա նուրբ լողովակ-
ներով որոնք ներափողիկ (capillaires) կը կոչուին : Ճերա-
մաքուր մէջ շրջապատող արիւնը մեր զանազան գործա-
փողիկներու մէջ շրջապատող արիւնը մեր զանազան գործա-
փողիկներու մէջ շրջապատող արիւնը մեր զանազան գործա-

Նայ երկու խոշոր երակներու միջոցաւ (գոգերակ-veines cavesորոնք ձախ բլթակին մէջ կը թափին :

Չախ բլթակին անմաքուր արիւնը ձախ փորոքը կ'անցնի և անկից ալ չնչերակի մը միջոցաւ (բռքային շնչերակ-arterie-pulmonaire) դէպի թոքերը կ'երթայ վերստին մաքրուելու



(Պատ. 1)8. — արեան շրջան

համար : թոքային չնչերակը թոքերու մէջ կը ճիւղաւորուի և ընթիւ անհամար հերափողիկներու կը վերածուի որոնք թոքային բլթակները կը շրջապատեն բանցերու պէս :

Շնչառութեան ատեն հերափողիկներուն արիւնը կը

մաքրուի և կ'անցնի ուրիշ խողովակներու մէջ . որոնք իրարու միանալով երկու զոյլ բռքային երակներու (veines pulmonaire) կը վերածուին և կը թափին սրտին ձախ բլթակին մէջ . Չախ բլթակիւ մաքուր արիւնը ձախ փորոքը կ'անցնի ու անկից ալ մայր չնչերակը մտնելով կը վերստի շրջան ընկլ (Պատ. 18) :

Սրտէն դէպի մարմոյն զանազան մասերը և անկից ալ դարձեալ սիրտ տեղի ունեցած արեան շրջանը , մեծ արեան տրջան կը կոչուի : Սրտէն թոքերը և թոքերէն դարձեալ սիրտ տեղի ունեցած շրջանին , փոքր արեան տրջան կ'ըսուի : Հարկ է միթէ ըսել թէ մեծ արեան շրջանի չնչերակները մաքուր արիւն կը փոխադրեն և երակները անմաքուր արիւն իսկ փոքրը շրջանին մէջ հակառակն է օր տեղի կ'ունենայ :

Սրտին զանազան ծակերուն վրայ շարժուն կափարիչներ կան (դոնակ - valvule) որոնց հիմանի մէկ կարգադրութեան շնորհիւ արիւնը միմիւրայն մէկ ուղղութեամբ կրնայ ընթանալ սրտին և երակներուն մէջ :

Արեան շրջանը սրտին մկանին պարբերական պրկումներուն շնորհիւ տեղի կ'ունենայ : Եթի սրտին փորոքները կծկուին , իրենց մէջ գտնուած արիւնը կը ճնշէ փորոքներու և բլթակներու մրջեւ զետեղուած գուակներուն վրայ , որոնք իրարու կրթնելով հաղորդակցութեան ծակը կը զոցեն ու արիւնը կ'առիպուի չնչերակներու մէջ խուժել : Սրտին պրկումը դադրած միջոցին թէեւ արիւնը չնչերակներէն դէպի սիրտ դառնուած կը ձգտի բայց չնչերակներու և փորոքներու միջեւ գտնուած գուակները կը զոցուին և կ'արգիլեն որ արիւնը հակառակ ուղղութեամբ ընթանայ :

Սուող սիրտը մէկ վայրկեանի մէջ 65-75 անգամ կը պրկուի : Սրտին ամէն մէկ զարկի միջացին արիւնը չնչերակ-ներուն մէջ կը խուժէ և կ'ուուեցնէ զանոնք . ու եթէ շրջերակ մը , զօրորինակ , նախաբազուկին չնչերակը , մեր մատներուն և ծգկուկին մրջեւ առնելով սեղմնաք , պիտի զգանք որ շնչերակը պարբերաբր կ'ուուի և կը թուլնայ (երակի

զարկ—pulsation): Առողջ մարդու մը բազկերակր, սրտին պէս մէկ վայրկեանի մէջ 65-75 անգամ կը զարնէ:

ԱԼԵՆՔԱՅԱՑԻՆ ԿՐՈՒԹԻՒԻՆ (Système lymphatique).—

Տեսանք արդէն որ աւշերակները աղիքներուն մէջ մարդու ած ճարպային սնունդները կը ծծնի ու լանջային խողովակին մրջոցաւ զանոնք կը թափէն երակալին դրութեան մէջ: Արդ, ինչպէս որ աղիքներու շուրջ աւշերակներու ցանց մը կայ, նոյնպէս ալ մեր մարմնոյն զանուզան մասերուն մէջ աւշերակային հերափողիկներու ցանցեր կան որոնց մէջ կը շրջագայի միայն ճերմակ գնափիկներ պարունակող հեղուկ մը (աւիշ—lymph): Այս աւշային հերափողիկները հեղուկ իրարու կը միանան և կը թափին երկու խոշոր աւշերակներու մէջ: որոնցմէ մին, արդէն մեղի ծանօթ լանջային խսղովակն է իսկ մրւար՝ (մեծ աւշերակ—grande veine lymphatique) կը կոչուի: Այս երկու աւշերակներն ալ ի վերջոյ երակային դրութեան մէջ կը թափին.

Աւշերակներու դեր.— Աւշերակները մեր առողջութեան պահպանմանը մէջ մնած դեր կը խաղան: Այսպէս, եթէ մեր մարմնոյն ունէ մէկ մասը վիրաւորուի, անմիջապէս աւշերակներու մէջ զանուած ճերմակ գնափիկները զործի կ'սկսին: Անոնք աւշերակներու հերափողիկներէն զուրս կ'ելլին ու կը խուժէն վիրաւորիչ զործիքին հետ մեր մարմնոյն մէջ մանող փոքրիկ, անտեսանելի փոշիներուն վրայ: Դուրսէն եկող այս մասնիկներուն մէջ կան խիստ վլասակար փոքրիկ էակներ, որ մանրէ կը կոչուին (microbes): Ճերմակ գնափիկները մանրէներու վրայ կը յարձակին ու զանոնք իրենց մէջ առնելով կ'ուտեն, կը հաւեցնեն: Այս երեւոյթը բջջակերութիւն (phagocytose) կը կ'չուի: Բայց երբեմն կը պատահի որ մանրէները աւելի զօրաւոր կը հանդիսան և ճերմակ գնափիկներուն կը յաղթեն, այն ատեն մանրէները իրենց առջեւ ու է արգելք չգանելով, արեան շրջանին մէջ կ'անցնին ու կը թունաւորեն մեր արիւնը: Այս փոքր բացատրութիւնը բաւական կը համարէնք աւշերակային դրութեան խաղացած դերին կարեւորութիւնը մատնա-

նշելու համար: Հա՞րկ է միթէ աւելցնել որ եթէ աւշերակային դրութիւնը չըլլար մեր մարմինը ամէն վայրկեան վտանգի տակ պիտի ըլլար, ամենափոքրիկ վէրք մը թոյլ պիտի տար որ մանրէները մեր մէջ թափանցէին ու թունաւորէին մեր մարմինը:

Է. ԴԱՍ

ՍՆԱՆՈՒՄ ԵԻ ԶԱՏՈՒՑՈՒՄ

ՍՆԱՆՈՒՄ

Գրանք թէ մեր սնունդները ի՞նչպէս կը մարսուին և արեան կը փոխանցուին, պիտի ջանանք հիմոց բացատրել թէ այդ արիւնէն ի՞նչպէս կ'օգտուին մեր հիւսուածքները, թէ ի՞նչպէս կը սնանին մեր բջիջները: Ահա այս երեւոյթն է որ սնանում (assimilation) կը կոչուի:

Մեր բացատրութիւնները դիւրահասկնալի լնծայելու համար, մարդս պիտի նմանցնենք չոգեշարժ մեքենայի մը որ ջերմութեան պէտք ունի ջարժելու համար: Արդ, գիտենք թէ, չոգեշարժ մեքենային ջերմութիւնը՝ ածուխ վառելով ձեռք կը բերուի: Միեւնոյն բանը տեղի կ'ունենայ նաեւ մարդկային մեքենային մէջ: Արդարեւ, մեր բջիջները, կարենալ ապրելու համար, ջերմութեան պէտք ունին: և այդ ջերմութիւնը արտադրելու համար հարկ եղած ածուխը սնունդներէն կ'առնեն, իսկ այդ ածուխը վառելու համար անհրաժեշտ եղող թթուածինը օգէն կը ծծնի:

Մեր զանազան հիւսուածքները իրենց մէջէն անցնող արիւնին հեղուկ մասը կը ծծնի և հոն՝ հալած վիճակի մէջ զանուած սնունդները վար դնելով կ'ածին և կը բազմանան: Միւս կողմանէ, միեւնոյն այս հիւսուածները արեան կարմիր գնդիկներուն թթուածինն ալ ծծելով զայն կը միացնեն իրենց մէջ ամբարուած սնունդներու բնածուիին հետ և բնածխային թթու կոչուած կազ մը կ'արտադրեն:

Այս միտցումը տեղի ունեցած ատեն ջերմութիւն մը յառաջ կուգոյ, ճիշտ այնպէս ինչպէս ածուխը վառարանին մէջ վառած միջոցին :

Բայական տաքութիւն (chaleur animale). — Թէև մեր բջիջները ապրելու համար, ջերմութեան պէտք ունին. բայց պարտինք աւելիցնել, որ այդ ջերմութիւնը 37 աստիճան րելալու է, անոնց բարուք գործունէութիւնը կարելի ընծայելու համար, և, արդարեւ. մեր բնական տաքութիւնը, անփոփոխ կերպով, 37° C է (37° C. կը նշանակէ հարիւրաժամանեայ ջերմաչափին 37րդ աստիճանը):

Արդ, զիտենք որ, զմեզ շրջապատով օդին բարեխառունութիւնը շատ անզամ 37 աստիճանէն վար և երբեմն ալ, վերէ : Ի՞նչպէս կ'ըլլայ ուրեմն որ, օդը պազ եղած ատեն մեր մարմոյն բարեխառութիւնը 37 աստիճանէն վար չինար և, փոխադարձարար, օդը առաք եղած ատեն մեր մարմինը չի տաքնար:

Օք պազ եղած ատեն, երկու միջոցներով մեր բնական ջերմութիւնը 37 աստիճանի վրայ կը պահենք: Մէկ կողմանէ, շատ ածուխ պարունակող սնունդներ կ'առնենք (ճարպային սնունդներ, շաքար ևն.), և զանս վառելով շատ ջերմութիւն կ'արտադրենք, միւս կողմանէ, այս ջերմութեան յօդս պնդիլ կ'արդիւնք վաս հաղորդիչ հազուստներ հագնելով :

Օքին բարեխառութիւնը 37° էն վեր բարձրացած ատեն, ասոր ճիշտ հակառակը տեղի կ'ունենայ. այսինքն, մէկ կողմանէ քիչ սնունդ կ'առնենք և հատեւաբար քիչ ջերմութիւն կ'արտադրենք միւս կողմանէ, պարձեալ, վաս հաղորդիչ հագուստներ հագնելով չենք թոյլարեր որ օդին տաքութիւնը մինչեւ մեր մարմինո թափանցէ: Հակառակ այս միջոցներուն, եթէ, ու է պատճառու, մեր բնական ջերմութիւնը 37° էն վեր բարձրանալու ձգտի (ինչ որ կը պատահի օդը տաք եղած ատեն փրկիքական աշխատութիւն մը րրած ատեննիս), այն ատեն մեր մորթին մէջ գտնուած քրանային

գեղձերը գործի կ'սկսին ու մեր մարմինը քրտինքով կը թրջնին: Քրտինքը շոգիանալով՝ ցրտութիւն մը յառաջ կը բերէ, ու բարձրանալու վրայ եղող մեր բնական տաքութիւնը գարձեալ 37 աստիճանի կ'իջեցնէ:

ԶԱՏՈՒՑՈՒՄ ԵՒ ՀԻՒԹԱԾԱՌԱՅՈՒԹԻՒՆ

Բջիջները, գործունէութեան միջոցին, իրանց հիւթերը կը սպառն ու այլեւս անօգուտ դարձում մարմինները իրենց մէջն գուրս կը վահեն: Այս երեւոյթը զատուցում (sécrétion) կը կոչուի: Թէիւ բոլոր մեր բջիջները այսպիսի հիւթեր կ'արշապը կը լինան. բայց այս երեւոյթը մասաղրեն ու զատուցում կ'ընան. մէջ գար պարզացած է ինչ ինչ գործարաններու մէջ, որոնց ընջները միմիայն այս պաշտօնը ունին և գեղձ (glande) կ'անուանուին:

ԳԵՂՁ. — Կազմախօսութեան տեսակէտով գեղձերը բջիջներէ յնուած խողովակներ են որոնց մէկ ծայրը մորթին կամ յուղաթաղանթներուն վրայ բացուած է, իսկ միւս ծայրամ հիւսուածոց մէջ մոսած է, և գոյ է (պարզ գեղձ—glande simple): Խողովակին գոյ ծայրը երբեմն ձիւղաւորուած կ'ըլլայ (բաղադրեալ գեղձ—gl. composée) և, երբեմն, ալ այս ձիւ զաւորումներուն ծայրերը խողողի հատիկի նման փոքրիկ ուռեցած գնդիկներ կը գտնուին (ողկուզածեւ գեղձեր—gl. en grappes):

Բնախօսութեան տեսակէտով գեղձերը երկու պաշտօններ ունին. հիւթարտաղրութիւն (sécrétion) և հիւթազտութիւն (excrétion):

Հիւթարտաղրիշ գեղձերը անոնք են որոնց հիւթը ամրողցութեամբ և ուղղակի իրենց բջիջներուն մէջ կը պատրաստուի և միւսնոյն ատեն մեր միւս հիւսուածներուն բարբառատուն, ու միւս պատճառու, մեր բնական ջերմութիւնը 37° էն վեր բարձրանալու ձգտի (ինչ որ կը նպաստէ): Մարսողական խողովակը ուսումնասիրած ատեննիս տեսակնք արդէն հիւթարտաղրիշ գեղձերուն զիխաւորները, լորձնային, ստամոքսային, աղի-

քայլին գեղձերը, մսանը . լեարդը են . . որոնց վրաց չպիտի
անդրադառնանք : Պիտի բաւականանանք միայն բաելով թէ
լորձնալին գեղձերը և մսանը ողկուզաձեւ գեղձեր են, իսկ
ստամոքսալին և աղիքային գեղձերը . պարզ գեղձեր :

Հիւթազատիչ գեղձերը (gl. excretrices) անոնք են որք
իրենց հիւթը արեան մէջէն կր զատեն ու մեր մարմնէն դուրս
կը վանեն : Այս հիւթը բոլորովին անգործածելի է մեր հիւթ-
ստաճներուն համար :

Հիւթազատիչ գեղձերուն զիստորներն են, երիկամուն-
քը . լեարդը . քրտինքի գեղձերը, արտասունքի գեղձերը են . .
Արաստունքի գեղձերը, ողկուզաձեւ գեղձեր են, քրտինք
արտադրող գեղձերը, պարզ գեղձեր, և լեարդն ու երիկա-
մունքը, բաղադրեալ գեղձեր :

Հիւթարտադրիչ և հիւթազատիչ գեղձերուն մեծ մասը
մեղի ծանօթ է արդէն, բացի երիկամունքէն և լեարդէն
զորս պիտի ուսումնասիրենք այժմ :

ԵՐԻԿԱՄՈՒՆՔ ԵՒ ՄԻԶԱԾԵՐՆ ԳՈՐԾԱՐԱՐՍՆ


Երիկամունքը, աջ ու ձախ, երկու գեղձեր են որք մէզը
կ'արտադրեն և զեակղուած են որովայնին մէջ, ողնայարի
սիւնին երկու կողմերը, ստոծանիին անմիջապէս տակը :

Ասոնք կր նմանին երկու խոշոր լուրիաներու որոնց
պորտը դէպի ներս դարձած է :

Եթէ երիկամ մը, իր երկայնութեանը, երկուքի բաժ-
նենք, պիտի տեսնենք որ երեք մասերէ կր բաղկանայ (պատ .
19): Կեդը պարապութիւն մը կայ (սկահակ—bassinet)
որու մէջ ցցուած են կոնաձեւ մարմիններու (Մալփիկեան
բուրգեր—pyramides de Malpighi) գագաթներ : Այս վերջին-
ները, թուռվ 10—15 հատ, իրենց յատակով կրթնած են
երիկամներուն ամենէն արտաքին խաւը կազմող մասին վրայ
(կեղեւային խաւ—couche corticale) :

Եթէ ուշադրութեամբ քննենք, պիտի տեսնանք որ
կեղեւային խաւին մէջ անթիւ անհամար փոքրիկ գնդիկներ
կան (Մալփիկեան պատիններ—glomerules de Malpighi) որոնք
ամէն կողմէ չըջապատուած են չնչերակային և երակային
հերափողիկներով : Պատինները, այս հերափողիկներու ար-
հերափողիկներով :

Պատինները, այս հերափողիկներու ար-



(Պատ.)— 10 միզային գործարանները

մէզ կ'արտադրեն (միզային բուն գեղձերը այս պատիններն
են) : Արտադրուած մէզը . ամենանուրը խողովակներու մի-
ջոցաւ (միզային խողովակ—canaliculæ urinaires) կը հասնի
Մալփիկեան բուրգերուն գագաթը և կը թափի սկահակի
պարապութեան մէջ : Այս միզային խողովակներն են որ պա-
տիններէն ծագում առնելէ յետոյ հետզհետէ իրարու կը մի-
անան և կը ձեւացնեն միջին խաւը կազմող Մալփիկեան
բուրգերը :

Սկահակը կարելի է նմանցնել երկու կողմէն ծակած
տակառի մը որուն մէկ ծակէն լցուած ջուրը միւս ծակէն
դուրս կը հոսի : Արդարեւ, միզալին խողովակներէն սկահակին
մէջ թափող մէզը դուրս կը հոսի և խողովակի մը միջոցաւ
(միզանցf—սրբութեա) կ'առաջնորդուի երկրորդ ընդունարանի
մը մէջ [(միզափամփութes—vessie) մենք . միզապարկ բառը
պիտի նախընտրէինք միզափամփուշտէն . իբր աւելի դիւրա-
չնչիւն, աւելի կոկիկ և աւելի կարճ բառ մը] : Միզափամ-
փուշտը կոնքերու մէջ զետեղուած և հարթ մկաններէ
շինուած ընդունարան մ'է, որուներքին կողմը հուղաթաղան-
թով մը ծածկուած է : Հօն ժողուրուած մէզը ուրիշ խողո-
վակի մը միջոցաւ (միզուկ—սրեթե) ուստի կ'առաջնորդ ընդունարանի

Միզուկին և միզափամփուշտին իրարու միացած տեղ օղակաձև մկան մը կայ, որ միշտ պրկուած մնալով, առող միջեւ գանուած հաղորդակցութեան ճամբան կը գոցէ և չթոյլասրեր որ շարունակաբար կաթիլ կաթիլ միզափամփուշտին մէջ թափող մէզը միւնոյն կերպով գուրս հոսի: Երբ մրգափամփուշտը լենայ, այն ատեն միայն, մեր կամքին աղդեցութեամբ, օղակաձև մկանը (բծաւոր) կը թուլնայ և մէզը գուրս կ'արտաքսուի:

LITERATUR

Լեսրդը որուն կազմախօսութիւնը ծանօթ է արդէն մեղի. իր արտադրած մաղձով ոչ միայն ճարպային սնունդներու մարսողութեան կը նպաստէ (հիւթարտադրութիւն) այլ նաև, մեր սնունդներու վնասակար մասերը դարձեալ մաղձի միջոցաւ աղիքին կը վերադարձնէ (հիւթազատութիւն): Լեսրդը իր այ կրկնակ և կարեւոր պաշտօններէն զատ, երրորդ և ոչ նուազ կարեւոր պաշտօն մ'ալ ունի զար պիտի բացատրենք այժմ շատ համառօտ կերպով:


Գիտենք որ մարսուած սնունդներէն ճարպայինները ,
աղիքներուն շուրջ գտնուած աշխարհականներէն կը ծծուին և
ուղղակի արեան կանչեան իրակ ժրւած սնունդները , մարսուած

լէ յետոյ , աղիքները շրջապատող երակային հերափողիկներուն կ'անցնին և մասնաւոր երակի մը միջոցաւ լեարդին կը փոխանցուին :

Արդ լեարդը մեր արեան շրջանին և աղիքներու սրչած գուած զտարանի մը դերը կը կատարէ : Աղիքներէն եկած սնունդներուն օդտասկար մասերը կը զատէ և թոյլ կուտայ անոնց որ արեան շրջանին մէջ անցնին . իսկ վասսակար մասերը զարձեալ աղիքներու կը վերադարձնէ . որոնք ալ . իրենց կարգին . դուրս կ'արտաքսեն զանոնք կղկղանքներուն հետ :

Օգտակար մնունիքներուն կարենոր մէկ մասը կազմող շաբաթական պէս, ամբողջովին արեան չփոխանցութիւ, այլ լեռդղին մէջ կ'ամբարուի, Եւ երթ, մեր սնունդներուն միջոցաւ բաւականաչափ շաքար չըստանանք, այն ատեն լեռդղը իր պահեստի ունեցած շաքարէն մաս մը արեան կը փոխանցէ, այնպէս որ, արեան մէջ գտնուած շաքարին քանակութիւնը (1000 կրամ արեան մէջ 1 կրամ շաքար) միշտ նոյնի կը մնայ:

Մէկ կողմանէ աղիքներուն և լեարդին և միւս կողմանէ
լեարդին և արեան միջև եղած այս գործառնութիւնները՝
թէև մեր բացատրութիւններուն չափ պարզ չեն, բայց մեր
գրքոյկին ծաւալը չթոյլատրեր մեզի որ անոնց մանրամաս-
նութեան մէջ մտնանք :



706

2013



